


ՐԵՅՄՈՆ ՏԵԼԱԲՐՈ

# ԶՐԱՀԱՊԱՏ ՄԱՐՄԻՆՔ

6-0-098303-1-2 ՀՅ0.80.Բ0.3-1-2

ՕՆՆԻԿԻ Կ. ԹԱԴԵՈՒԹՅԱՆ



Տպագրութեա ԱՐԵՎԱԿ ԿՈՐՈՅԱՆ, Կ. Պոլիս

796.3

Դ - 45

196.3

Դ-45

ԴԵԼՎԱՐՔԸ

ՐԵՅՍՈՆ ՏԸՆԿՐՈՑ

Don à la Bibliothèque Nationale  
d'ERIVAN  
par Onnig TATEOSSIAN  
1960  
MARSEILLE

# ԶՐԱԾԱՊԱՏ

# ՄԱՐՄԻՆԸ

ԹԱՐԳՄԱՆԻՉ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՕՆԻ ԻԿ Կ. ԹԱԴԵՈՍԵԱՆ



1912

Յաղցրուրին ԱՐՃԱԿ ԿԱՐՈԵԱՆ  
Կ. ԳՈԼԻԿ

2013

9755



29264-61

## ԼԱՒ Է ԿԱՆԻԵԼ ՔԱՆ ԲՈՒԺԵԼ

Մատուռական աշխատութիւններու նուիրուող մարդք պարփականին իր մարմնին պէս եղած աստիճանական մդումը եւ կատարել ուու մարզականներ :

(ՊՂԱՏՈՆ)

\*\*

Կրամ մը «զործնական» ք քօն մը «տեսական» էն աւելի կ'արժէ :  
(ՃԱԲՈՆԱԿԱՆ ԱՌԱԿ)

\*\*

Մերութիւնը սոսկալի է, ան մահեն ալ դժպի է . պէս է կրնատել զայն, երկարելով մեր երիտասարդութիւնը : Եթէ յաջողիք ձեռք բերել այս կրնատումը, զօրաւոր մարդ մըն է :

(ԱԼՊԵՐ ՍԻՒՐԵԹԵ)

\*\*

Սեղմիրանին ընձեռած պայմանագրական վայելչութիւնը չ'արդարացներ այն ծանր հարուածը՝ զոր կուտայ ան առողջութեան :

(ՏՈՒԹ. ՌԻՒԺԻՑԵ)

\*\*

Կեանիք ընչառութեան անընդհատ յաջորդութիւն մըն է : Գիշեցէք լաւ ընչել եւ պիտի երկարէ ձեր կեանիքը :

[ՈՒԹՄՈՆ ՏԸՆԹՐԸ]

\*\*

Մայրե՛ր, լաւագոյն օժիտը՝ զոր կարող էք տալ ձեր աղջիկներուն, այն լաւագոյն վիճակը՝ զոր կրնաք պարզեւել ձեր զաւակներուն՝ բաշառողջութիւնն է : Ասիկա է ձեր անդրանիկ պարտականութիւնը :

(ԱԼՊԵՐ ՍԻՒՐԵԹԵ)

# ԵՐԵԼԱՒ ՇՆՉԵՔ ՔԱԶԱՌՈՂԶ ՊԻՏԻ ԸԼԼԱՔ

ՀԱԽ Է ԿԱՆՄԵԼ ՔԱՆ ԲՈՒԺԵՎ

*— Տ Հ Ա Վ Ա Ն —*

Կարդալէ վերջ մեր այս նախաբանը «Եթէ յաւ շնչէք», քաջառողջ պիտի ըլլաք» շատեր պիտի ըսեն «Ահա մէկն ալ որ կը յաւակնի ամէն ինչ բուժել»: Ընթերցողներ եւ ընթերցողուհներ, կը սխալիք այդպէս մտածելով: Այս գիրքը չի ձգաիր տարփողել ոչ մէկ վաճառանիթ, ոչ մէկ գործիք: հետևաբար դիւրին է ձեզ հետևողնել թէ՝ ան չի պիտի մղէ ձեզ ոչ մէկ ծախքի:

Բուժել: Ան ո՛չ մէկ բան բուժել կը յաւակնի:

Ուրեմն ինչո՞ւ համար գրուեցաւ ան:

— Կանխելու համար:

«Լաւ շնչեցէ՛ք եւ քաջառողջ պիտի ըլլաք»ը ճշմարտութիւն մըն է զոր պիտի պարզաբանենք, հակիրճ մէկ նկարագրութիւնը տալով շնչառութեան գործարաններուն՝ զորս աչքէ պիտի անցնենք թէ՛ իրենց սեպհական պաշտօններուն և թէ միւս գործարաններուն հետ իրենց ունեցած յարաբերութիւններուն տեսակէտով: Երբ անգամ մը համոզում գոյացնենք այս գործարաններուն կարեւորութեանը վրայ, մենք պիտի տեսնենք թէ որո՞նք են անոնց յոռի պաշտօնավարութեան պատճառները եւ թէ ինչո՞ւ գէշ կը շնչենք:

Լաւ չի շնչելով մենք կ'աւելցնենք հիւանդանալու հաւասնականութիւնները:

Պէտք է լաւ շնչել եւ ասի ընդհանրապէս կարծուածէն շատ աւելի դիւրին ձեռք կը բերուի:

Գրքիս նպատակն է իր ընթերցողներն ու ընթերցողուհները մարզել շնչելու արուեստին:

Մենք չենք գիտեր շնչել: երբէք չի սորվեցուցին մեզի այդը բանը: Արդ, կարելի է զայն սորվիլ ամէն տարիքի մէջ, չի կայ ծեր մարդ մը որ չի կարենայ յաջողորէն կատարել զայն: Մանաւանդ որ ջանք չենք իննայած գիրքս մատչելի ընկելու ամէնուն, տալով անոր պէտք եղած պարզութիւնն ու յատակութիւնը:

Ծնողները շատ պիտի շահին զայն կարդալով, որովհետեւ հոն պիտի գտնեն իրենց առողջութիւնը պահելու և բարւոքելու էական

ալ արագօրէն կը վարակուի: Ծնչառութեան գործարանները մեր թերացումով և մեր անողութեան երեսէն զիւրաւ ճարակ կ'ըլլան հաղարներով գործարանաւոր սաղմերու կամ միգրոպներու որոնց վրայ խօսեցանք քիչ առաջ:

Ընդհանրապէս մեր յոռի առողջապահութեան և շնչելու թերի եղանակին մէջ վնասութեան ուղիներու և թոքի հիւանդութիւններուն վրդովիչ յառաջաղացումին պատճառը:

Լաւ նկատի առնենք թէ միգրոպներ կան, պասիհներ կան ամէն տեղ: մենք չենք կրնար արգիլել անոնց ներշնչումը մեր կողմէ գըրեթէ շարունակաբար, անոնք ասպատակած են օդը և ապականած զայն:

Պահանձնենք ուրեմն մեր անձը և մեր թոքերուն մէջ միջատներու վիթթումին, միգրոպներու աճումին նպաստալ միջավայրներ չի պատրաստենք չէն սրտով: Այս նպատակաւ ընդլայնենք մեր թոքերը շնչառութեան քանի մը յարմար վարժութիւններով, այնպէս որ օդը կարենայ արագօրէն մտնել հոն: «Յօր ներշնչումներ» կատակենք օդաւորուելու եւ հովանարելու համար անսնց ամենափոքր ծալքերն իսկ: Այսպէսով մենք ոչ միայն մեզ պիտի պահպանենք մեր մարմինը լրախող հիւանդութիւններու դէմ, այլ, մեր գործարանները գործածած պիտի ըլլանք այն բանին՝ որուն կը սահմանուին անոնք իրենց բնութիւնով, իրենց ծաւալով և իրենց յօրինուածքով: Մեր գնդերներն ալ պիտի աշխատին ու չի պիտի թմրին: Թթուածինը աւելի առապութեամբ մտնելով պիտի վանէ աւելի շատ բնածիւային թթու, մեր արիւնը աւելի ևս պիտի կազդուրուի ու մաքրուի և մենք ա՛լ աւելի առողջ պիտի ըլլանք:

Սար չէ որ պէտք է սորվեցնել մանուկներուն այն ատենէն իսկ ուր կարգալ կ'ուսանին: «Յօրիունկ կերպով» շնչել սորվեցնելով մեծ ծառայութիւն մը մատուցած չենք ըլլար անոնց:

## ՇՆՉԱՌՈՂՑԵԱՆ ԵՐԿՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Կ'ուզեմ երկու խօսք ըսել շնչելու երկու եղանակներուն վրայ: Արդարե պէտք է իրարմէ զանազանել.

1. Կողային շնչառութիւնը (կրծական) և 2<sup>o</sup> ստոծանիական շնչառութիւնը. (արգանդային)

Այս վերջին եղանակը յաճախ կը հշմարուի այրերու մօտ (փորի, ստոծանիի շարժումներ), մինչդեռ կողային շնչառութեան կը հանդիսավինք կիներու մօտ՝ որոնք այսպէս շնչել հարկադրուած են

Ցաւալի չէ մտածել թէ 20 տարեկան երիտասարդներ կան ուրոնք հազիւ 75 կամ 80 տանդիմէթը շրջանակով կուրծքեր ունին : Խնչու չ'արգիէնք չարիքը քանի որ այդ բանը ընկը համար միջոցներ չեն պակսիր :

### ՄԵՆՔ ԿԸ ՀԻՒԱՆԴԱՆԱՆՔ ԳԷՇ ՇՆՉԵԼՈՎ

Որովհետև ընդհանրապէս մեր ուշադրութիւնը չի հաւերեցին չնչառական պաշտօններուն կարեորութեան վրայ և երբեք չի սորցեցուցին մեզի սովորականէն տարրեր կերպով չնչելու պէտքը , մենք , մեր ամէնէն մատաղ հասակէն ի վեր , բոլորովին անդիմակից կերպով կը չնչենք : Մերենաբար կը չնչենք և երբէք չենք խորհիր այլապէս չնչելու : Ասոր համար է որ գէշ կը կը չնչենք :

«Այլապէս» չնչելը լաւ չնչեն է , չնչել է կամովի՞ն , ուշադրութեամբ , հսկելով , վարելով , և պարագային համեմատ իր սեպհառկան չնչառութիւնը փոխելով : Ենչպէս քիչ վերջն ալ պիտի տեսնենք , ամիկա ոչ զժուար է և ոչ ալ կնաճոտ : Կը բաւէ զիտնալ շընչելու եղանակը և մատածել անոր վրայ : Եւ մեր ընթերցողները պիտի ընեն այդ բանը եթէ ուշադրութեամբ կարդալ ուզեն մեզ , որովհետև իրենց առողջութիւնն ու երջանկութիւնը վտանգի տակ են :

Սրդէն դիտած ըլլալու էք և յաջորդ էջերուն մէջ աւելի եւս պիտի համոզուիք թէ մենք չ'ենք ուզեր չափազանցել ո'չ լաւ ու կանոնաւոր չնչառութեան մը բարիքները և ո'չ ալ յոռի չնչառութեան մը անպատեհութիւնները : Մենք կը դիմենք իւրաքանչիւրին ողջմտութեան , բանականութեան , և դատողութեան : Ուստի անմիւջապէս պիտի ընենք հետեւեալ հարցումները : Ընդհանրապէս լաւ կը չնչենք թէ ո'չ :

Բնական վիճակի մէջ , կամ աւելի եւս ճշդորէն խօսելով , սուվորաբար , մեր չնչառութիւնը կարճ է , պղտիկ է , տկար է :

Մենք կը չնչենք , առանց նշմարելու և խմանալու թէ կը շընչենք : Մեր թոքերը՝ որոնք կրնան ահագին քանակութեամբ օդ ամբուրել , չատ քիչ միայն կ'ընդունին անկից , ճիշտ այնչափ որքան պէտք է անշնչութենէ չմեռնելու համար , պիտի ըսէի : Ասոր հետեւանքով , թոքերուն մէկ փոքր մասը միայն կ'սշխատի , մնացեալ մեծ մասը դատապարտուած է անզործունեութեան պատճառաւ ծիւրելու : Բայց վեռ չարիքին կիսուն միայն հասած ենք , որովհետև թոքերուն անզործ մնացած մասը շուտով բոյնը կը դառնայ չարապէս մը գուշակութելի հիւանդաներու . որով ամիսն կողմերը :

### ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ինչ է Ենչառութիւնը .— Մարտողութիւնը .— Արեան ուշամար Ենչառութիւն .— Կը հիւանդանանք գէս Ենչելով .— Երկու կերպ Ենչառութիւն .— Տիկիններ հանեցէ ձեռ Սեղմիւանները .— Կուրծեր իզական սերի մօս .— Ընդհանուր Ենչառութիւն Ենչառութեան վրայ .— Կոր Բամակները .— Ամփոփում :

Մեր ուսումնասիրութիւնը աւելի հասկնալի ընկը համար , լաւ է հօս յիշել , շատ կարճառօտ կերպով , բնախօսական քանի մը կանոններ :

Ծնչառութիւնը անջատ երեսյթ մը չէ : Անհաթեթ պիտի ըլլար վայրկեան մ'իսկ մտածել թէ հակառակը կարելի է , քանի որ մեր մարմնին կազմաւորութեան մէջ ամէն ինչ կը յօդաւորուի ու կը շղթայուի :

Ապրելու համար պէտք է ուտել և մեր ներմուծած մնունդները մեծապէս կը նպաստեն մեր առողջութեան կարմիր արեան փոխուելով : Մենք գիտենք թէ այս վերջնին է որ կը հայթայթէ մեր մարմնին պահպանման , զարգացման և ամման համար իսկապէս պէտք եղած տարրերը : Այս այլափակութիւնը կը կատարուի մարսողութիւնով , Ենչառութիւնով և արեան շրջանով : Զեմ կրնար , առանց նիւթէս շեղելու յանձնուել երկար նկարագրութիւններու , մանաւանդ որ այս նիւթերուն վրայ խօսուած է ուրիշ զիրքերու մէջ՝ ուր կը սիրեմ յղել իմ ընթերցողներու :

Բնակսն է թէ ներմուծուած մնունդներուն քանակութիւնն ու տեսակը կ'ազգեն արեան բաղադրութեան վրայ : Ասի , Ընդհանուր առողջապահութեան և մննդառութեան մէկ կարեսը կէտն է զոր պէտք չէ մոռնալ : Բազմաթիւ զրուածներու մէջ խօսուած է անոր վրայ և յանձնարարելի է որ այդ մասին խորհուրդ հարցնէք ձեր բժիշկին :

Մարտողութիւնով մնունդները կը փոխուին «մոմաց» կոչուած ձերմակ հեղուկի մը : Մամացը կամ մննդարար նիւթը կը ծծուի սկերակային արիւն կոչուած և արիւնէն որ անկարող է մնուցանելու :

Ծնչառութիւնով է որ մամացը կրող սեհրակային արիւնը կը փոխուի կարմիր արեան ու յետոյ կը շրջի մարմնին ամէն կողմերը և այսպէսով հոն կը պահէ առողջութիւնն ու կեանքը :

Ինչ է Ենչառութիւնը

Ծնչառութիւնը այն գործողութիւնն է որով օդը կը մտնէ ու կ'ելէ կուրծքին մէջ : Անցողակի դիտել տանք թէ օդը խառնուրդ

մըն է շատ մը կազերու . թթուածին (շուրջ 21 մաս) ազօթ (շուրջ 79 մաս) ածխային կազ, ջուրի շոգի և այլն : Առողմէ զատ օդին մէջ առկան կը գտնուին մանրադէտով տեսանելի փոշիներու անհաջուելի բազմութիւն մը ուր կը վիտան անհունապէս մանր գործարանաւոր սաղմեր՝ միգրոպներ : Այս վերջինները կ'աճին, կը բազմանան, և ծնունդ կուտան բորբջումներու և փտառութիւններու հոն՝ ուր նըպաստաւոր միջավայր մը կը գտնեն, այսինքն ամէն այն տեղեր, ուր գոյութիւն ունին իրենց աճման համար անհրաժեշտ ու նպաստաւոր պայմաններ : Այս միգրոպներէն ումանք մեր թոքերուն մէջ մտնելով ծնունդ կուտան սոսկալի հիւանդութիւններու :

Սրդ, օդը կը գործէ սեերակային արեան վրայ և կ'օժտէ զայն անուցանելու բարեմասնութիւնով . բայց ակներև է որ այս բարեփոխութիւնը այնքան աւելի լաւ կը կատարուի որքան որ օդը մաքուր է :

Սովորաբար մարդ կը չնչէ քիթով, բայց ան կրնայ չնշել նաև ըերնով : Այս վերջին ձեւը յանձնաբարելի չ'է որովհետև այդ պարագային օդը, մէկէն ի մէկ մտնելով թոքերուն մէջ, ժամանակ չունենար թեթևնալու իր պարունակած փոշիներէն, և ոչ ալ տաքնալու, ինչ որ անխուսափելիօրէն կը կատարուի երբ չնչառութիւնը ուռնգերով է, հետեւաբար նախընարելի է քիթով չնչել :

Շնչառական շարժումները սովորաբար անգիտակցօրէն կը կատարուին և ծագումով ցոլական են . Բայց անոնք կամքի ազդեցութեան տակ ալ տեղի կրնան ունենալ :

Մենք, մէկ վայրկեանի մէջ, միջին հաշուով, 14էն 16 անգամ կը չնչենք : Արտաշնչուած օդը աւելի ճօխ է բնածխային թթուով և ջրով և նուազ հարուստ թթուածինով, քան ներշնչուած օդը :

Շնչառութեան գործարաններէն դուրս, մորթն ալ կը խաղայդեր մը որ իր կարեռութիւնը ունի, և ծնունդ կուտայ մորթային շնչառութեան Հետևաբար անհրաժեշտ է նուիրուիլ մաքրութեան իմնամքներու, որպէս զի քրտինքի անցք տուող ծակտիկները պատշաճօրէն կատարեն իրենց պաշտօնները (զանազան լոգանքներ, լուացքներ, օդի և արեւու լոգանքներ) .

Շնչառութեան ազդեցութեան տակ զօրացած և կարմրցած արիւնը մուռնդն ու կեանքը կը տանի մարմին զանազան մասերը : Արեան կողմէ կատարուած այս ուղեղորութիւնը կը կոչուի ԱՐԵԱՆ ՇԲՁԱՆ :

Ինչպէս տեսանք, շնչառական պաշտօնները սերտիւ կապուած են մարտողութեան և արեան շրջանի պաշտօններուն :

Ասկէ կը հետեցուի որ այս պաշտօնները կատարող գործարանները յարաբերաբար իրարմէ կախեալ են և սերտիւ կը միանան

իրաբու : Միոյն յուի գործունէութիւնը կրնայ ուրեմն ծնունդ տալ միւսներուն ալ յուի գործունէութեան . նոյնն է նաև բարւոք գործունէութեան համար :

Ուրեմն ոչ ոք պիտի ուզէ ուրանալ շնչառութեան խաղացած մեծ դեր :

Մարդուս կուրծքը կազմուած է 12 զոյգ կողերէ՝ որոնք կոնակի ողնայարին կցուած են վանդակի ձեռվ՝ Հոն զետեղուած են երկու էական գործարաններ . սիրտն ու թոքերը :

Ներշնչումով (օդը կը մտնէ) կողերը կը բաձրանան : Արտաշնչումով (օդը կ'ելլէ) կողերը կ'իջնեն :

Հիմայ, ցուցակի ձեռվ ամփոփենք մարսողութիւնը, շնչառութիւնը և արեան շրջանը սպահովող գործարանները :

### I. Մ Ա Ր Ս Ո Ղ Ո Ւ Թ Ի Ւ Ը


1. Բերան (ակուաններ), 2. ստուգնաբերան, 3. ստուգն, 4. ստամոքս, 5. Աղիք, 6. Մարսողութեան օգնող գեղձեր (լորձունք . ստամոքսային հոյզ, լեարդ, մազձ, պանկրէտատ, պանկրէտիկ հոյզ) :

### II. Ա Ր Ե Ս Ա Ն Շ Բ Զ Ա Ն

1. Սիրտ, 2. Շնչերակ, 3. Սեւերակ (Մազանման անօթներ) :

III. Շ Ն Չ Ա Ս Ո Ո Ւ Թ Ի Ւ Ը (Պատկ. Ա.)


Նպաստակ .— Սեւ արիւնը փոխել կարմիր արեան :



Շնչառական կազմած  
(Պատկ. Ա.)

1. Ռնգային խոռոչ
2. Բերնի խոռոչ
3. Շնչափող
4. Ցնցուղ
5. Թոքեր

Աւելակային արիւնը անյարմար է մննդագործութեան։ Ան կը բղիսի սրտէն որ կծկուով, թոքային չնչերակին միջոցաւ, թռքերուն մէջ կը զրկէ զայն։ Հոն, օդին թթուածինը կը փոխէ զայն կարմիր արեան։



Թոքերը չնչառութեան էական և զլիսաւոր գործարաններն են։ Հոն է որ թթուածինը կը յաջորդէ բնածխային թթուին, արեան շրջանի միջոցին միանալու համար բնածուխին հետ և այսպէսով վառ պահելու համար կենդանական ջերմութիւնը, Ասկից զատ կայ նաև բնածխային թթուին արտադրութիւնը որ դուրս կը նետուի արտաշնչումով։

Հիմայ ըմբռնեցի՞ք այն կարեորութիւնը զոր չնչառութիւնը կը վայելէ անհատներու մատակարարութեան գործին մէջ։ Ցետագայ էջերով մենք պիտի ջանանք մասնանշել մակերեսային չնչառութեան մը անպատճենութիններն ու վտանգները։

Ջանազան պատճառներ կ'ուզան խափանել մեր չնչառական գործարաններուն բարւոք զործունէութիւնը և միւս բոլոր գործարանները ուղղակի կամ անուղղակի կերպով կը կրեն այդ բանին հականարուածը։ Մենք մէկիկ մէկիկ պիտի քննենք այս պատճառները։

Ամէն տարի, ամէն կրկրի մէջ, մեծ թուով նորակոչ զինուորաներ կամ կը յետաձգուին և կամ ազատ կ'արձակուին անոր համար որ իրենց կուրծքին շրջագիծը շատ պղտիկ է։

Չնչէ, քաջառողջ պիտի ըլլայ և կամ պղտի աւելցնէ քաջառողջ ըլլալու հաւանականութիւնը։

Բայց կայ առարկութիւն մ'ալ որ միւսներէն աւելի ընդհանրացած է։ «Ըստածնիդ շատ ճիշտ է, պիտի ըսեն, բայց ժամանակ չ'ունինք»։ Ա՛ն, ժամանակ չ'ունիք քիչ մը ձեր առողջութիւնով զրաղելու, ուրեմն ատամնագոյցի մէջ էք և ձեր աղիտաբեր սովորութիւններէն չեղելու համար չէք ուղեր ընել նուազակոյն ճիգը։ Այն ատեն ձեզի համար աւելի գէշ ո՛չ, չի պիտի վշտանամ, միայն պիտի խնդամ։ Իրոք լրջօրէն կը հաւատա՞ք ժամանակ չ'ունենալութ։ Ով որ կ'ուզե, կընալ։

Եւ եթէ համոզուած էք թէ անօգուտ չէ քիչ մը ժամանակ նուրիքել ձեր առողջութեան բարւոքման, թէ՝ ընդհակառակը խիստ կարեոր է այդ բանը, պիտի կրնաք գանել պէտք եղած ժամանակը։

Բայց, կը խորհիմ, թերեւս դուք ենթադրէք թէ ես կ'ուզեմ պարզել երկայն, տաղտկալի, և կնճռու մէթու մը։

Կրկին փոխեցէ՛ք ձեր կարծիքը, որովհետեւ իրեր փորձառու մէկը, ևս ձեզ ձեռք կ'առնեմ այնպէս ինչպէս որ էք գործնական կեանքի մէջ։

Գիտեմ թէ ձեր օրերը խիստ գրաւուած են։ Նոյն իսկ, այս պատճառաւ է որ միտքս դրի, ձեզ՝ զրաղածներուդ և ժամանակ չ'ունեցողներուդ ծօնել սոյն զրքոյլը։ Կարդացէ՛ք զիս։

Դուք գործնական անձեր էք և պիտի զատէք թէ՝ իմ պարզած մէթուններս ու տուած իրաւունքը նուած գործնական են, և չի պիտի ցաւիք այն յարաբերաբար անհշան ժամանակին համար զոր պիտի նուիրէք ներկայիս ընթերցանութեան։

Եթէ բաւական մտածէք անոր վրայ պիտի կրնաք ի վերջոյ լաւ շնչել և ես կ'ապահովցնեմ ձեզ թէ այդպէս ընելով աւելի քաջառողջ պիտի ըլլաք։

## ԾԵՄՈՆ ՏԸԼԱԹՐԸ

միջոցներէն մին եւ պիտի կրնան օգուտի բաժին հանել նաեւ իրենց զաւակներուն, անոնց սորվեցնելով չնչելու եղանակն ու անոր պատճառը:

Բոլորն ալ պիտի ստանան լաւագոյն առողջութիւն և հետեաբար՝ աւելի եւս ուրախութիւն, կորով, ոյժ, արիութիւն և շուտով ամրաբար զինուած պիտի գտնեն ինքզինքնին կեանքի պայքարին համար:

Երբ անդամ մը հիւանդութիւնը մուտք գտած է մեր մէջ, յանցան անցած կ'ըլլայ զայն դարմանելու ժամանակը և դեղերը մեծ բանի չեն ծառայեր: Եթէ հմակուցնէ աւելի մտածէինք թէ «աւելի զիւրին է կանխել քան բուժել», չի պիտի թերանայինք ա'լ աւելի հոգ տանելու մեր մարմին, ինչպէս նաև այն գործարաններուն՝ զորս կը կրէ ան իր մէջ:

Մեքենայէ մը ստանալու համար հնարաւոր լաւագոյն արդիւնքը—իր շահը գիտցող ամէն խելացի ճարտարագործ լաւատեղեակ է այդ բանին—պէտք է խնամով պահել զայն, պէտք է հսկել անոր վրայ: Անամարդոյժերն ալ մանրակրկիտ կերպով կը խնամեն իրենց անասունները և կը գուրգուրան անոնց վրայ:

Մարդը՝ երկրագնախ միակ բանական էակը, այս ամէնով (մեքենայ, անասուն) կ'զբաղի, որովհետեւ այդպէս չըրած պարագային իր շահը վտանգի տակ է, սակայն չնչել չի գիտնալու աստիճան անհոգ կը գտնուի ան իր անձին հանդէպ: Ան չարաչար կը յօզնեցնէ ինքզինքը և կը հիւանդուայ: Բայց պէտք չէ՞ր որ ան նախապէս շահագրգռուէր իրմով, իր առողջութիւնով ասի չէ՞ միթէ իր ամնամեծ շահն ու պարտականութիւնը:

Բանավարութեան, տրամաբանութեան պակասէն, անհոգութենէն, տգիտութենէն կամ ծուլութենէն արդեօք յառաջ կուգայ այս բանը:

«Մարդ երբ ատամնագոյցի մը մէջ կը գտնուի դժուար կրնայ օձիքը ազատել անկէ, ու երբ անձնատուր եղած է սիստէմի մը, սուվորութեան մը, մտամոլութեան մը, դժուարաւ կ'ընդգրկէ նորանոր սովորութիւններ»: Այս է սովորական առարկութիւնը: Բայց սիսալ է ան:

Երբ մատաղ սերունդին դաստիարակութիւնը ստանձնողները (ծնողներ, դասատուներ, դաստիարակներ) ցոյց տան մեր մանուկներուն ինչ որ պարտին ընել, ինչպէս պէտք է ընել, ինչո՞ւ օգտակար է այդպէս ընել և մասակար՝ այլապէս շարժիլ, եթէ ծնողներն ու դաստիարակները ցուցնեն այս ամէնը, նոր սերունդը լաւ պիտի

սեղմիրանին փորին վրայ կատարած մնչումին հետևանքով (կողերու շարժում):

Կողային կամ կրծական չնչառութիւնը աւելի մեծ ոյժ և ճիգ կը պահանջէ, ասոր հետ մէկտեղ նախընտրելի է ան, քանի որ տեղի կուտայ աւելի խորունկ, աւելի կատարեալ, հետեաբար լաւագոյն չնչառութեան մը:

Փորձերն ալ արդէն ցոյց տուած են որ կողային չնչառութեամբ ներմուծուած օդի քանակութիւնը փորով (ստոծանիով) ներշնչուածին կրկինն է:

Ասով ըսել չենք ուղեր թէ այս եղանակներուն միայն մէկովը չնչելու ենք, ո՞չ: Այս գետնի վրայ ո՞չ տարամերժ ըլլանք և ո՞չ բացարձակ: Եթէ արդարեւ կրծային չնչառութեամբ մենք շարժման մէջ կը դնենք մեր կողերը իրենց դնդերներով և իրապէս կ'աւելցնենք մեր կողային կարողութիւնները, պէտք չէ՛ երևակայել թէ պաշտպանելի պիտի ըլլար բոլորովին լքել ստոծանիական (արգանդային) չնչառութիւնը:

Նախ և առաջ ի՞նչ է ստոծանին:

— Շատ լայն բայց շատ ալ բարակ դնդեր մը որ կուրծքը կ'անջատէ որովայնէն: Ան է որ յառաջ կը բերէ խնդուքը, հեկեկանքը, հնձկլտանքը, յօրանչումը, փոնգտալը և հաղը: Այս դնդերը արհամարելի չէ, և լաւ է կատարել տալ անոր իր պաշտօնը:

Ասկից կը հետեւի որ այրերը, որոնք սովորաբար փորով կը շնչին (ստոծանիական չնչառութիւն) լաւ կ'ընեն եթէ կողային չնչառութեան մարդանքներ ընեն: Ասի լաւագոյն միջոցն է ապահովելու կատարեալ չնչառութիւն մը որ կոչուած է կանոնաւորելու եւ հաւասարակշռելու կուրծքին և որովայնին պարունակած գործարաններուն և ալ աւելի մասնաւորաբար, աղիքներուն պաշտօնները:

Ծնորհքով խոր չնչառութիւն մը, որուն վրայ եթէ աւելցուի, առտուն ելլելէ առաջ անկողնի մէջ կատարուած մի քանի մարձում (massage), ընդհանրապէս պիտի պահպանէ պնդութենէ, որ այնքան ընդհանրացած է մասնաւորաբար կիներու մօտ:

Կիներն ալ որ սովորաբար կողերով կը չնչին, պարտին ստոծանիական չնչառութեան մարդանքներ ընել... բնականաբար սեղմիրանը (corset) հանելէ վերջ:



### ՏԻԿԻՆՆԵՐ, ՀԱՆԵՑԷ՞Ք ԶԵՐ ՍԵՂՄԻՐԱՆՆԵՐԸ (forսէ)

Այս է իմ առաջին խորհուրդս : Գրտեմ թէ ի՞նչ պիտի պատճանանէք . անորածնութիւն է , ոովորութիւն է , և հետեւաբար չենք կրնար ձգել զայն , անանկ չէ : «Արդէն սեղմած ալ չ'ունի , չի նեղեր մեզ » . կ'ըսէք :

Եատ բարի . . . հաճեցէք ուրեմն ինձ շնորհն ընել գեանէն վերցրնելու այն անուշտոտ թաշկինակը զոր ձեր ոտքերուն մօտ ձգեցիք :

Ինչպէս , չէք կրնար ծոյի : Կը հասկնամ , ուղիղ սեղմիրանը . . . Եւ ասի գեղեցկադիտութիւն կը կոչուի , Այո՛ , գեղեցկագիտութիւն : Դերձակուհի գեղեցկադիտութիւն : Բայց հանուած , մորկ գեղեցկութիւնը . չեմ համարձակիր խորհիլ անոր վրայ : Եւ դեռ արտաքին է որ այլավիժմուած է : Վալով կամովին մարտիրոսացած մարմինին ներքին մասին , ի՞նչիր կ'անցին հոն :

Ո՞հ , կի՞ն , անխռնեմ ստրուկը նորածնութեան . սովորութիւններու . որո՞ւ կը վերագրես յանցանքը երբ տառապիս այն հաղարումէկ պղտիկ նեղութիւններով՝ որոնք շարունակ կը յարձակին վրադ և որոնք նախարանը կը կազմին աւելի ծանր հիւանդութիւններու . անշնուշտ զայն կը վերագրես ամուսնոյդ , բարեկամներուդ , թերեւս բժիշկիդ : օդին , մոռնդին , եղանակին և դեռ ի՞նչեր . . . Քաջացի՛ր , ո՞վ անխորհուրդ եւ վերագրէ զայն նախ քեզի , յետոյ սեղմիրանիդ :

Դուն ինքզինքդ աւելի գեղեցիկ , աւելի հրապուրիչ հանդիսացնել կարծելով կը զոհես թէ՛ քու և թէ՛ քու խեղճ պղտիկներուդ առողջութիւնը — ևթէ կարենաս անոնցմէ աշխարհ բերել — :

Ճիշտ է որ գուն կրնաս երեալ իբրև այն , բայց իրականին մէջ դուն ինքզինքդ . կը տգեղցնես ; կ'այլափոխուիս , կը կորսնցնես քու շնորհիրութիւնը . քու ճկնութիւնդ , քու ներդաշնակութիւնդ , և քու բնական վայելչութիւնդ :

Խորհած ես այս ամէնուն վրայ :

Հազարաւոր ողջ օրինակներ աններքելիօրէն կ'ապացուցանեն թէ՝ սեղմիրանը կը ծիւրէ դնդերները , մանաւանդ կռնակի , լանջքի և որովայնի դնդերները :

Կիները տառանկեցնող քանի մը հիւանդութիւններէն մի քանին միայն պիտի յիշենք :

Առաջին գծին վրայ կուգան չնչառութեան խանգարումները , և եթէ ուղէք վերցիշել ինչ որ սկիզբները ըսկնք գործարանկերուն իշրարու հանդէկ ունեցած յարաբերական ենթակայութեան վրայ : երբեք չի պիտի զարմանաք երբ յաճախ տեսնուին մարտողութեան և արեան շրջանի խանգարումներ , ևայն:

Մասնաւանդ որ ստամոքսն ու սիրտը ուղղակի չեն ճնշուիր , չեն մղուիր դէպի վեր և կամ դէպի վար սեղմիրանին կողմէն :

Այս վերջինը պատճառ է նաև միզային , արդանդային խանգարումներու և գործարաններու տեղափոխութեան :

Մէկ բառով , ան կը ձեափոխէ , կը տեղափոխէ , կը խանգարէ հաւասարակութիւնը . . . . ինչ որ չ'արգիլեր անոր գործածութեան շարունակութիւնը որքան ատեն . որ կը պակսի մատածում ու կամք :

Կրնղը տանի սեղմիրանները :

Ամանք պիտի մեղադրեն զիս որ նկատի չեմ առներ մեր ներկայ քաղաքակրթութեան աշխարհիկ պահանջները և իրենց կարգին բնձմէ պիտի պահանջեն որ մէկ կողմ դնեմ շնուած օձիքս :

Ինձ այնպէս կը թուի թէ՝ այր մարդու համար աւելի դժուար է ձգել օծիքը զոր շարունակաբար կը կրէ , քան կիներու համար հեռացնել ու չնջել սեղմիրանի գործածութիւնը :

Անկարելիութիւն մը չէ չնջել սեղմիրանը , և ես իմ կողմէս կը ճանչնամ բաւական թուով կիներ՝ որոնք այլևս չեն կրեր զայն և այս պատճառաւ աւելի գէշ հագուած չեն :

Վերջապէս եթէ կը պահանջէք որ պղտիկ զիջողութիւն մը ընեմ , տիկիններ , պիտի ընեմ զայն , զրեթէ հակառակ իմ կամքիս և յուսակալ որ օր մը պիտի յաջողիք մշտապէս հեռացնել այն մասուց որ կը շրջանակէ ձեզ և կը կապուտակէ ու կը մահացնէ ձեր կողերը :

Ուրեմն : Կրեցէ՛ք չսեղմուած սեղմիրաններ երբ կը կարծէք որ անոր գործածութիւնը անհրաժեշտ է : Կրեցէ՛ք զայն նուազ յաճախ և կարելի եղածին չափ նուազ երկար . և երբ հանէք զայն , քանի մը մարդանքներով և մարձումներով դարմանեցէ՛ք այն աղիտալի հետևանքները՝ որոնց ծնունդ կուտայ անխռուսակելիօրէն սեղմիրանին գործածութիւնը :

Բայց անվիճելիօրէն ոճիր մ'է չարչարանքի և ձեաղեղծումի այդ գործիքը հակցնել նաև դեռատի աղջիկներու :

Տասնը մէկ տարեկանի դեռ չի թեակոխած սեղմիրանի գործածութիւնը կը պարտադրուի անոնց : Ասի դատողութեան անանկու-

թիւնն է, տիմարութիւնն է, մոլորութիւնն է, յիմարութիւնն է ծնողաց կողմէ: Երբ մարդ պաղարիւնութիւնով խորհի, կը մղուի ինքնիրեն հարցնել թէ իրապէս կարելի՞ է այդ բանը: Դժբաղդաբար, յոյժ կարելի: զոները անթիւ են և անհայուելի:

Տամնը մէկ տարեկան . . . ու սեղմիրան մը, կամ այլապէս խօսելով տեղափոխութեան, ձեւզեղծումի գործիք մը, ամէն ահսակ խանգարումներու կազմակերպիչ մը, կրծող որդ մը՝ զոր կը զետեղնը մեր կուրծքին վրայ:

Տամնը մէկ տարեկան . . . ասի այն տարիքն է ուր դեռատի աղ-  
ջիկը հասակ կը նետէ, կը մնծնայ, կը կազմուի . . . բայց աւազ որ  
սեղմիրանով մը կ'այլածեն զարն :

Տամնը մէկ տարիեկան . . . այն գեղեցիկ տարիքը ուր մարդ  
պէտք ունի սնունդի , մարզանքի , բաց օդի , արեան՝ այն երկրորդ  
սնունդին , տարիք մը՝ ուր գործարանները կ'աճին , լանջքի վանդա-  
կը կ'ամրանայ , պայմանաւ որ սերտիւ չի սեղմեն զայն , չի ճաշեն  
անոր վրայ և չ'ընդելուզեն զայն սեղմիրանին պալէնաններուն մէջ :

Ինչպէս պիտի փորձէիք վագել, ցատքել, մարզել ձեր մարմարն բոլոր մասերը, լայնօրէն և խորունկ կերպով չնչել, երբ ծաղրելիօրէն հագած էք նեղիչ գործիք մը, աւերիչը բոլոր փիզիքական կորուլիսերուն, կենսունակութիւններուն եւ կազմակերպուող մարմններուն :

## Անդմիրանները վա՛ր :

Սեղմիքանին պարզեւած պայմանագրական վայելչութիւնը, կ'ըսէ Տոքթ. Ռիւֆիյէ այնքան ճիշտ կերպով, չ'արդարացներ այն ծանր հարուածր գոր կուտայ ան առողջութեան:

Տիկններ և օրիորդներ, մտածեցէք խօսքերուս վրայ և օդ-  
տուեցէք անոնց պատ:

2926464



## ԿՈՒՐԾՔԸ՝ ԻԳԱԿԱՆ ՍԵՐԻ ՄՈՏ

Թողլ թոյլ տրուի մեզ պահ մը ևս մեր խօսքները ուղղել տիկիններուն և օրիորդներուն, բայց այս անգամ նիւթ ունենալով կուրծքը :


Մենք չի պիտի ճառանք ստիճնքներու ո՛չ գերին և ո՛չ ալ պաշտօնին վրայ, այս ուսումնասիրութեան ծառալը չի թոյլատրեր այդքանը. այլ նկատի պիտի առնենք ձեերու գեղեցկութիւնը և այն մեծ հմայքը՝ զոր կը գործեն ստիճնքները՝ որոնք հագուստներու տակ իսկ ամէնէն նուազ սքօղուած հրապորներն են :

Սաորե կուտանք երեք ուրուագծեր :

Կը բաւէ ակնարկ մը նետել հոն, տեսնելու համար որ Գ. և Դ. պատկերներէն իւրաքանչիւրը կը ներկայացնէ պնդակազմ. լաւ



ԿՈՒՐԾՔՆ ԿԱՄ ԵՐ Ա. Յ. Ի. Շ Ե Վ Ա. Ո. Ո Ւ Թ Ի Ւ



(Պատկ. Գ.)

(Պատկ. Բ)

(Պատկ. Ե)

Կառչած, գեղեցկադիր կուրծք մը, Փափաքելի էր որ բոլորն ալ այսպէս ըլլային, Սակայն, ասոնք հազուագիւտ են: Ընդհակառակը, շատ ընդհանրացած եւ տպել են՝ գէշ կառչած, ու մեղկօրէն վարինկող ստիճնքները՝ զորս կը ներկայացնէ Ե. պատկերը:

Խնդիրը շատ խոչոր ստիճնքներ ունենալու վրայ չէ. կլորութիւնը կախում ունի առաւել կամ նուազ ճարպէ, այլ պէտք է զանոնք ունենալ՝ պինդ և վայելչաղիր:

Ասոր համար, տիկիններ՝, կը բռւէ՝ վեսասկար և աղիտապեր սեղմիրանը հեռացնելէ վերջ՝ կատարել քանի մը չնչառական մարզանքներ, ընդլայնել ձեր կողային վանդակը՝ որուն կառչած են ձեր սալինքները։ Ասով դուք պիտի ընդլայնէք ու զարգացնէք թէ ներքինը և թէ արտաքինը, պիտի զօրացնէք ձեր կուրծքին, ուսիւրուն և վզին դնդերները և պիտի ստանաք ու պահէք հպարտորդն՝ ցանկալի լանջք մը։

Հսկարտ չի պիտի՞ զգայիք ինքըինքնիդ՝ հմանելով Միլոյի և կամ Մէտըսիզի Վշնիւսին։ Դուք կրնաք մօտենալ Յունական արուեստին այս երկու փառաւոր տիպարներուն, բաւական է որ կամենաք քիչ մը մարզուի և ըլլայ խոհական։

-252-

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅ ԸՆԴՀ. ՀԱՅԵԱՑՔ

Դնձերային մարզանքներու ազգեցութեան տակ՝ այն սերտ յարաբերութիւնը՝ որուն ծանօթացուցինք ձեզ և որ գոյութիւնն ունի չնչառութեան և արեան շրջանի մէջ, աւելի ևս ցայտուն հանգամանք մը կ'առնէ, և կրնայ համնիլի իր առաւելագոյն աստիճանին:

Հաւասարակուութիւնն մը կայ ամբողջտկան արեան ցըանին և

թոքային չնշառութեան միջև։ Մէկուն վրայ կատարուած փոփոխութիւն մը՝ իր անխուսափելի ցողացումը կունենայ միւսին վրայ։

Տղուն մօտ՝ թոքերը կը միջնան ու կ լնդլայնին իր աճման առաջմանովը՝ զանոնք պարփակող կողային վանդակն ալ իր կարգին կը միջնայ՝ Հետեարաք՝ բանաւոր պիտի ըլլար սատարել այս բարեփոխութեան՝ չնչառութեան յարմար մարգամէքներով։ Տան մէջ՝ ծընողներ՝ գպրոցին մէջ ալ՝ դաստիարակներ՝ պարտին հսկել ու քաջալերել բացօլեաց խաղերը և սրօթները։

Կուրծքին վրայ խօսելով՝ Սարէց կ'ըսէ՛, «Մարմնին մատակարարութեան գործին մէջ ի զուր պիտի ջանայինք գտնել գործարան մը՝ որտես գործունէութիւնը այնքան սերտիւ կապուած ըլլայ երծաւալին»: Մեծապէս ընդլայնուած կուրծք մը՝ միշտ յայտարար նըշանն է ստուար թռքերու, հզօր չնշառութեան, ժիր մարսողութեան, դնդերներու զօրութեան, ի մի բառ ան կը յայտնէ կեանքի և մարմնի կորովին լիութիւնը»:

Երիտասարդներու մօտ՝ կողային կարողութիւնը կ'աւելիայ մինչև 32-36 տարեկան։

Պահ մը առաջ խօսեցանք սոսկալի դիւաէրքիւլօսին վրայ և ցոյց տուինք թէ՝ խորունկ կերպով չի չնչողները մնած հաւանակաթիւնով պիտի իշխան անոր ճիրաններուն մէջ։ Հոս, կը մղուինք արտասպել Տոքթ. ժորժ Խուճէի «Մարգուս աստիճանական կատարեալ զարգացումը» անուն պատուական գիրքէն անցք մը։ «Դիւաէրքիւլօսը, կ'ըսէ ան, մեր քաղաքակրթութեան մէկ ծնունդն է։

Այս կը մատնանշէ մեր ցեղին այլասերումը՝ որ կը շեշտուի մա-  
նաւանդ՝ կուծքի շրջագծին պակսելովը։ Խնչպէ՞ս կուզէք որ թոք  
մը կարենայ գիւրաւ զործել լանջքի մը մէջ՝ որուն վերին մասը հա-  
զիւ 70 հարիւրորդամէջը շրջագիծ ունի։ Այս գլխաւոր պատճառ-  
ները՝ որոնք իմ կարծիքովս նպաստած են կողային այս նուազումին՝  
հիսկեալիներն են.

1.— Տեղափոխութեան նոր միջոցներու դիւրութիւնը։ Այսօր մարդիկ գըեթէ չեն քալեր այլևս։ Երկաթուղիներն ու ինքնաշարժ



կառքերը՝ իրենց ցնորեցուցիչ թռիչքներովը՝ մեր գույթը հրաւիրել կը թուին հետիւան ճամբորդողին վրայ՝ որ իբրև առողջարանութեան նախանձախնդիր և բնութեան սիրահար մէկը՝ դանդաղօրէն կ'ընթանայ:

2.— Ֆիզիքական կանխահաս ազատագրում. ինչպէս, ալքուլամոլութիւն, ծխամոլութիւն են:

3.— Ծեղին ֆիզիքական աղնուացումը առանց նկատի առնելու կատարուած ամուսնութիւնը:

4.— Պիսիքէդը (երկանիւ): Եթէ՝ մարդկութեան կիսուն զայրոյթը վրաս հրաւիրելու ալ ըլլամ, նորէն չեմ քաշուիր յայտարելու թէ՝ պիսիքէդը՝ հակառակ այն ծառայութիւններուն՝ զորս մատուցած է ու պիտի մատուցանէ որոշ պայմաններու մէջ՝ գլխաւոր պատճառ մըն է կողային ծիւրումի, քանի որ կը պահանջէ կամարածե նստուածք մը, քանի որ իր սիրահարներուն կը ներշնչէ արտակարդ արագութեան միտում մը, քանի որ օդէն մտրակուող մարմինին վրայ ծնունդ կուտայ շարունակական քրտնումի, և ես չեմ կասկածիր թէ՝ քիլոմէդրներն ու փոշիները միասին կլող այս մարդիկը, գերազանցօրէն նպաստաւոր գետին մը կը պատրաստեն Քուքի պասիլներուն:

Լայն կուրծք մը՝ ընդհանրապէս յայտարար նշանն է հումկու կազմակերպութեան մը: «Հաւ փուք»երով օժտուած անհատ մը՝ որ գիտէ անոր գործածութեան եղանակը, անով իսկ տէրն է անբաղդատելի հարստութեան մը: Ան՝ կ'օդաւորուի, կը հովահարուի, և եթէ կարելի է այսպէս ըսել՝ կը մնանի թթուածինով, կը հաւասարակշուէ իր մարմին զանազան գործարանները, կը զօրանայ և ի վիճակի կ'ըլլայ յաղթականօրէն դիմադրելու միզրոպներու յարձակումներուն, ան՝ հանգիստ է և կը վայելէ պատուական առողջութիւն մը:

Մարդ՝ ինքն է որ կը շինէ իր կուրծքը՝ գիտակցարար կամ անգիտակցարար: Իր զնդերները, աճաւնները և բոլոր գործարանները իսկապէս փոփոխելի են և առածգական:

Մեզի կ'իյնայ ուրեմն փոխել մեր կուրծքերը:

Սովորական չէ տեսնել լաւ զարդացած կուրծք մը եւ ան աւելի հազուագիւտ է կնոջ քով քան այր մարդու քով: Ուրեմն ի՞նչ բանի կը մտածեն մայրերը:

Իրենք որ այնքան կը տառապին, այնքան գէշ կազմուած են ու գէշ մեծցած՝ ֆիզիքապէս, ի՞նչպիսի զաւակներ կը յուսան աշխարհ բերել:

Արցունքներն ու կոծերը անօգուտ են և աղարդիւն: Երկար ճառերը և տաղտկալի տեսութիւնները չի պիտի ծառայեն մեծ բանի: Գործադրութիւնը, ա՞ն միայն կրնայ հրաշքներ գործել: Տեսականը՝ անհրաժեշտ ու լաւ բան է, բայց կրամ մը «զործնականը»՝ թօնօ մը «տեսականուեն աւելի կ'արժէ:

## ԿՈՐ ՔԱՄԱԿՆԵՐԸ

Ո՞վ գիտէ, ո՞րքան կորաքամակ երիտասարդներ կը ճանչնաք: Զեղիսութիւն, ծայրայիղ աղքատութիւն, մարդանքի պակաս, ահա ասոնք են անոր ամէնէն սովորական պատճառները:

Մատուղ տարիքէն է որ մանուկները՝ դպրոցին մէջ՝ նստարսներուն վրայ, տան մէջ՝ աթուներու վրայ կ'ընդունին, ուղղուելու տեղ՝ կքելու և ուսերը գուրս ցցելու տեղ՝ ներս առնելու և հասակը կորացնելու վատ սովորութիւնները:


Իրաւ է որ գէշ գիրքը՝ աւելի եւս հանգստաւէտ ըլլալ կը թուի:

Մենք մեր վրայ կը ծալլուինք, առանց վայրկեան մը իսկ մտածելու թէ՝ այդպէսով՝ կը ճնշենք մեր բոլոր գործարաններուն վրայ, կը խափաննենք մեր զիգիտականօրէն դիմադրելու միզրոպներու յարձակումներուն, ան՝ հանգիստ է և մեր ֆիզիքական ընդհանուր գարգացումը:


(պատկ. Զ.)

Բայց տղան գիտէ, կամ կրնայ գիտանալ պաս ամէնը, երբ՝ իր դաստիարակներն ու ծնողները նոյնը կ'ընեն հաւանականաբար և երբ՝ ոչ ոք մատնանշած է իրեն իր գիրքին վկասակարութիւնը: Այո՛, ինչպէս որ չենք գիտեր չնչեւ, չենք գիտեր նաև նստիլ: Լաւ չնչելու համար պէտք է ընել պզտիկ ճիր մը, պէտք է կամք և ուշադրութիւն յատկացնել այդ բանին: Նոյնը՝ ճիշտ է նաև նստելու համար: Կրբեք անփոյթ գտնուելու չէ այս մասին:

Տեսէ՛ք մեր «Ե» և «Ղ» պատկերները:



Մին՝ կը ցուցնէ թէ՝ ի՞նչպէս վարժուած ենք նստիլ, իսկ միւս՝ կը պատկերացնէ այն դիրքը՝ զոր առնելու ենք նստած ատենանիս, Այս պղտիկ նկարները շահեկան են՝ ո՛չ միայն անոր համար որ կը պատկերացնեն՝ ընդհանրապէս մեր ողնայարին առած ծուռ ձևը,



այլ նաև անոր համար որ՝ կը մատնանշեն՝ նոյն պահուն կողային վանդակին առած դիրքը։ Ասկից կարելի է հետեցնել թէ՝ այն անձը՝ որ շարունակաբար իր սորտը կամ իր սրունքները կը դիտէ՝ անխուսափելիորէն գէշ կը չնչէ։

Վերջապէս, ամէնքս ալ, պղտիկ թէ մեծ, երիտասարդ կամ ծեր՝ պէտք ունինք զօրացնելու մեր ցնցուղներն ու թոքերը։

Ամէնքս ալ ծարաւն ունինք օդի՝ պարտինք ուրիմն՝ լաւ չնչի սորվիլ։ Այս երկասիրութեան երկրորդ մասին մէջ պիտի տեսնենք ուանց յողնելու։

### ԱՄՓՈՓԵՆՔ

Կեսնքի պայքարին ներկայ պայմանները օրէ օր կը սաստկանան, առանց մեզի թողելու ո և է հանգիստ։ Ամէն ինչ պէտք է արագ կատարուի, մեր աենդուա գործունէութիւնը պէտք է բազմապատկաւի՝ եթէ կուզենք համնիլ մեր նպատակին կամ պարզապէս՝ մալ մեր արդի կացութեան մէջ։

Պայքարը մեծ է, պայքարը սոսկալի է։

Մենք սրթալով կը մոռնանք բնական օրէնքները, կը բըռնանանք ու կը բանատիրենք մեր բնութեան վրայ։ Մեր մշտապէս զրգուեալ ջիղերը՝ տեւականապէս լարեալ վիճակի մը մէջ են։

Արտորնոք, հապճեսով և անկանոն կերպով կը ճաշենք։ Չենք ծամեր պէտք եղածին պէս։ Ուշ կը պառկինք և խովինալ քուն մը կ'անցնենք։

Ասկից զատ, ապականած եւ ոչ թէ մաքուր մթնոլորտի մը մէջ կ'անցնենք գիշերը։

Բաւական խոր չենք չնչեր ու հիւանդ կիյնանք։

Գէշ կ'ապաքինինք և կամ բնաւ չենք ապաքինիր։ Առաջին պարագային, այսինքն՝ երբ հաղիւ ապաքինած ենք, սովորութենէ և կամ ստիպումէ տարուելով մենք կը վերսկսինք մեր նախորդ վիճակը՝ մինչեւ որ կրկին իյնանք՝ չ'ելլելու պայմանաւ։

Տիսուր բան է այս, բայց իրավանին մէջ այսպէս է։

Կարո՞ղ էք ի գործ դնել ինչ որ պէտք է բժշկուելու համար։ Կարեսութիւն կուտա՞ք ձեր առողջութեան։

Կը վախնա՞ք դիւպէրքիւլօգէն։

Ըսթերցող տիկիններ՝ եւ պարոններ՝ որ բարեհաճեցաք ինձ ընկերանաւ մինչեւ հոս, կարգացէք հիմայ երկրորդ մասը։

Ամէնէն կարևորն է ան, անիկա է որ ձեզ պիտի տայ առողջութիւն, եթէ կ'ուզէք։

Հիմայ որ հասկցած էք ցարդ ըսածներս, ալ աւելի դիւրաւ պիտի ըմբռնէք ասկից վերջը ըսելիքներս։ Տիսական մասը՝ ձեզ պատրաստեց գործնականին։

Արիացէ՛ք ուրեմն, և պատրաստեցէք ձեզի ամուր թոքեր, դուք՝ անոնց պէտք ունիք հիմայ, դուք՝ անոնց պէտք պիտի ունենաք միշտ։

## ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Նախաբան.— Կամբը .— Լաւ տրամադրութիւն .— Ուշադրութիւն .— Առողջ միտք առողջ մարմել մէջ .— Խաղերը , սրօրեները .— Շնչառութիւնը .— Երգիչները .— Մերու մը՝ երեկ կը հանիլ .— Ուռու է խօսես .— Ուրեմն ի՞նչ տալու եմ ձեզ .— Ո՞ւր եւ ե՞րբ ուշադիր ըլլալու ենք մեր շնչառութեան .— Ի՞նչ է չնչել զիտնալը .— Աւ ելի երկայն կեանք մը ապահովելու համար .— Քիրը .— Ընդհանուր դիտողութիւն .— Լաւ խառ մը .— Յանձնաւարելի խանի մը վարժութիւններ .— Կեանիր .— Հակակիոր .— Թուերը մայրելու վարժութիւն .— Զիդերը կազդուրող վարժութիւն .— Շունչի զրապում .— Արեան ուղարկու մտակելու համար .— Դնդերներու մարզանք .— Խորհրդածութիւն մը .— Հանգսի մարզանք .— Փոքր մարզաններ .— Ուրիշ մարզաններ .— Հետեւութիւն :

Լաւ բուերը մեր բոլոր կեանին մէջ կը ծառային մեզի եւ շատ անգամ անսնցմով է որ ան , այսինքն կեանիր , երամեա կուսայ մեզի :

Ա. ՄԻՄՐԻՑԵ

## ՆԱԽԱԲԱՆ

Մարդ , բանի մը ձեռանրկելէ ու անոր բոլորովին նուիրուելէ առաջ , լաւ կ'ընէ եթէ մտածէ ընկերին վրայ , կշռէ թերն ու դէմը , ինչպէս կ'ըսեն ռամկօրէն :

Մեր ժամանակը անօգուտ կերպով չ'կորսնցնելու համար (ժամանակը զրամ է) , պարտինք համոզուիլ մեր ձեռանրկելիք բանին անհրաժեշտութեան և օգտակարութեան , ինչպէս նաև այն առաւելութիւններուն կամ անպատեհութիւններուն վրայ՝ որոնք կրնան յառաջ դալ անկէ :

Մեզ զբաղեցնող նիւթին , ինչպէս նաև դեռ շատ մը ուրիշ նիւթերու վրայ , կրնանք ընկել հետեւեալ հարցումները : 1.— Ունի՞մ լաւ չնչելու սովորութիւնը : Սյս պաշտօնը իմ մէջս կամաւորապէս թէ մեքենաբար կը կատարուի :

2.— Ուշադրութիւնս կը կեդրոնանա՞յ երբեմն չնչառութեանս , ինչպէս նաև զայն ապահովող գործարաններուն վրայ :

Կը յարի՞ ան՝ չնչառական կազմին հետ յարաբերութիւն ունեցող մարմնիս միւս մասերուն վրայ :

3.— Եթէ պաւագոյն կերպով չնչեմ , եթէ լու չնչեմ , պիտի ունենամ որոշ առաւելութիւններ և կամ այդ բանը չի կրնար հրաշիմլ վրաս զանազան անպատեհութիւններ :

4.— Շնչառութեան համար նուիրելիք ժամանակս՝ համեմատական պիտի ըլլայ այն բարիքներուն հետ զորս կրնամ քաղել այդպէս ընկելով :

Դիւրին է պատասխանել այս բոլոր հարցումներուն : Արդէն մինք այդ բանը ըրած ենք առաջին մասին մէջ , Պէտք է զիտնալ թէ :

1.— Մենք սովորաբար գէշ կը չնչենք , այս պաշտօնը մեր մօտ երբեք կամաւոր չէ , այլ անգիտակից և մեքենական :

2.— Մենք մեր ուշադրութիւնը կը դարձնենք մեր չնչառական կազմին վրայ այն առևն միայն՝ երբ ան խանդարուած է . և շատ անգամ երբ գործարանները անդարմանելիօրէն ծիւրած են .

3.— Լաւ չնչելը մեզի կը պարզեց ահազին առաւելութիւններ և չի պատճառեր ոչ մէկ անպատեհութիւն :

4.— Շնչառութեան կրթութիւնն նուիրուած ժամանակը խիստ չնչին է , մինչ անոր պարզեած առաւելութիւններն ու բարիքները անգնահատելի են : Հետեւարար , քիչ ժամանակ և մերաւ սուաւելութիւն :

Ասկից վերջ այլես ո՞վ կը վարանի :

Արդիւնքը ուղաղը՝ միջոցներն ալ կ'ուղէ :

Մէթոս , կարգ ու կանոն անհրաժեշտ են կեանքի բոլոր գործերուն մէջ : Ժամանակը օգտակարապէս գործածելու համար պէտք է կազմակերպել զիտնալ զայն :

ԿԱՐԵԲԸ , կամ բանի մը որոշում տալու կարողութիւնը՝ խիստ կարեսր դեր մը կը խաղայ կեանքի մէջ : Երբ կը տեսնես որ բան մը լաւ է ու գործադրելի , երբ քննելէ վերջ զայն , կ'ըսես ինքնիւրենդ «կեցիր» , ես ընկելու էի այս բանը , սորվելու էի լաւ չնչել , ուժով և խորունիկ կերպով չնչել» պարտիս կամենալ որ այս այսպէս ըլլայ , Կամքը հզօր լծակ մըն է որ կ'օդնէ մարդուս և կը հարթէ անոր առջև շատ մը դժուարութիւններ :

Երբ ունիս Գիտակցութիւնը թերի , վխասակար և վասնդաւոր կերպով չնչելուդ , ու երբ միւնոյն ժամանակ տէրն ես քու ամբողջ թոքերութ չնչելու կամբին . Եթէ ունիս այս երկու գործիչները , ո՞չ մէկ բան կ'ընդգիւմանաց որ կարենաս ընել զայն : Լուսաւոր , խորուն և անգրդուելի կամքը՝ հրաշալի ոյժ մըն է : Մարդս կամքով ամէն բանի կը համարի :

Հիմայ մեզմէ խւրաքանչիւրը արտօնուած է ինքնիրեն կրկնեւ լու . «Գիտեմ թէ խիստ անբնական կերպով կը չնչեմ, գիտեմ նուե թէ այս թերութիւնը մինչեւ ուր կրնայ տանիլ զիս: Ես Կ'ՈՒԶԵՄ այսուհետեւ պատշաճօրէն չնչել, ու պիտի շարունակեմ ուղել այդ բանը:

## ԼԱՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆ

Այս՝ ընթերցող բարեկամներ, դուք չի հաւատալ կը թուիք այն աղդեցութեան՝ զոր չնչառութիւնը ունի մարդուս արամադրութեան, մանաւանդ լաւ արամադրութեան վրայ: Եւ սակայն այս աղդեցութիւնը դոյցութիւն ունի:

Ամէն մարդ իր շուրջիններուն մէջ կը ճանչնայ այնպիսիներ՝ որոնք տէրն են յուի արամադրութեան, Անոնք այդպէս են երբ առառուն ելլեն. չնչին բան մը կը գրգռէ զիրենք, միշտ գժգոն են իրենց անձնն, ամէն մարդէ և ամէն բանէ: Անոնք անհամերաշխ են իրենց նմաններուն հետ և անկարող զուարթօրէն ապրելու. իրենց դաժան դէմքը, անտանելի արտայայտութիւնը, շատ լաւ կ'ափացուցանեն այդ բանը: Ի՞նչ ընկելու են այս «մտաւորական հիւսանդներ», որովհետեւ ասոնք «ֆիզիքապէս» հիւանդ ըլլալէ աւելի «մտաւորապէս» կը տառապին:

Երբ զգան անոնք իրենց յուի արամադրութեան արթննալը, պարտին պակսեցնել իրենց շարժուձեկերուն ծաւալն ու ցամաքութիւնը: Պարտին կղզիանալ՝ հոգ չէ թէ մտովին, սաեզծելու են կարելի եղածին չափ դնդերային թոյլ վիճակ մը և սաոր վրայ աւելցնելու են քանի մը խորունկ չնչառութիւններ: Նոպան արտաքնապէս երեալէ առաջ՝ պիտի զսպուի, և մարդ պիտի կրնայ արիաբար և զուարթ սրաով վերակուի իր աշխատութիւնները:

Տեսանք արդէն թէ, լաւ չնչառութիւնը կը պահանջէ ու տաղբրութիւն, դիսով աչ, կամ և կը սատարէ ինքնազսպումի գործին՝ որ էական պայմանն է յաջողութեան:

Շատ մը անձեր կը յուղուն անհինն վախերով՝ որոնք անզսպելի կը թուին, կ'ըսէ Վ. ի. Թովին: Նման պարագային մեր ընկերք առաջին բանը պիտի ըլլայ չնչել խորունկ կերպով, յամբարար և կանոնաւորապէս:

Եւ չանրի կազ կ'ըսէ արդարացիօրէն թէ՝ մարդ իր մէջ չնչառութեան կարողութիւնը աւելցնելով՝ կ'աւելցնէ նորանոր զօրութեանականութիւններ (Potentialités):

Թիրի չնչառութիւն մը ծնունդ կուտայ զղայնութեան, յուզումի և վախի: Ահաւասիկ ուրիշ պատճառ մ'ալ որ կը մղէ լաւ չնչել սորվելու, որովհետեւ, չկայ բան մը այնքան տաղտկալի որքան յոոի տրամադրութեան տակ գտնուող մէկը:

Մենք պարտաւոր ենք մեր գոյութիւնը համելի բնծայել թէ՝ մեզի և թէ՝ ուրիշներուն. չնչառական գործարաններուն բարւոք գործունէութիւնը անվիճելիօրէն կը նովաստէ այդ բանին:

Ցիշենք Շ. Վակինէրի սա խօսքերը: «Պահեցէք ձեր լաւ արամադրութիւնը: Այն յոռի արամադրութիւնը՝ ուր կ'ընդելուզին մեզ իրեն ու դէպքերը՝ ափացոյց մըն է այս վերջիններուն մեր վրայ տարած յաղթանակին: Անոնք մեզի կը հագցնեն պարտեալներու և թիսպարտներու գորշ համազգեստը»:

ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆՆԵԼ կամ մաքին յարումը որոշ նպատակակէտի մը վրայ, կարեւոր յատկութիւնն մըն է զոր պարտինք օդատակարօրէն գործածել մեր բոլոր գործերուն՝ մասնաւորաբար մեր չնչառութեան մարգանքներուն մէջ:

Կամքերնիս մեր մտածումներուն և գործերուն վրայ սեեւել վարժուելով, յաղթանակ մը արած կ'ըլլանք մեր անձին վրայ, զսպած կ'ըլլանք ինքզինիս: Ուշագրութիւնը մարզուելով, բնադրական և ընտանեկան հոնդամանք մը կ'առնէ:

Մարդ վերջի վերջոյ կը վարժուի գրեթէ մեքենաբար ուշագրութիւն ընկելու իր չնչառութեան և իր կամքին ոյժովը կը փոխէ, կը փութայինէ, կը յամբացնէ, կ'ընդլայնէ իր չնչառական շարժումները:

Մեղ համար յոյժ էական և կարեւոր է, ամէն անգամ որ մարդ զանքի մը սկսինք, ուշագրութիւննիս նուիրել մեր ըրածին և նոյնիսկ կեդրուսցնել զայն ստացուած արգիւնքին վրայ:

Ուշագրութիւն ու կեդրուսցում գրեթէ նոյն բաներ են Ուշագրի ըլլանք մեր կաստարած բոլոր գործերուն, ևթէ կը փափաքինք լաւ ընկել զայննք և չկորսնցնել ո՛չ ժումհակ և ո չ կորով:

Կը յուսում որ, չնչելու և ուշագրութիւնը բոլորանուէր անոր վրայ սեեւելու գործը քիչ տաենէն այնքան լաւ պիտի ըմբանուի, նկատուի և գործադրուի մ'ար ժամանակակիցներուն կողմէ, որքան այդ բանը կը կաստարուի տարիներէ ի վեր՝ հնդիկներու կողմէ: Այս վերջինները՝ չնչելու արուեստը կատարելութեան ամենաբարձր առաջինին հասցուցած են և անուշ՝ ձեռք բերած են ֆիզիքական և մտաւորական տեսակէտներով թանկագին արգիւնքներ:

## ԱՌՈՂՋ ՄԻՏՔ՝ ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆԻ ՄԷջ

Մարմնի առողջութիւնը էտկան պայմանն է մտքի առողջութեան։ Մարմնի տկարութիւնը դրեթէ միշտ կ'ընկերանայ խիստ տկար կամքի մը, մինչդեռ կեանքի բոլոր փուլերուն մէջ քաջառողջութիւնը պայմանն է յաջողութեան։

### ԽԱՂԵՐԸ, ՍԲՈՐԹՆԵՐԸ ԵՒ ՇՆԶԱՌՈՒԹԻՒՆԸ

Տղաք խաղալու են շատ և կատարելու են երկոյն պտոյտներ՝ ամէն եղանակի տակ։ Արդարե, բայիլը առմէնէն բնական մարդանքն է և յանիրաւի է որ լքել կը նկրտին զայն։ Շնչառական խողովակներու վրայ իր ունեցած աղղեցութիւնը՝ բարերար է, նետեարար, կ'արժէ որ ամէն մարդ քիչ մը աւելի նուիրուի անոր։

Դաշտի մէջ կատարուած պտոյտները վրկաւէտ են և կենսական։ Ամէն մարդ գիտէ այս բանը։

Հսկ թէ՝ մատառ տարիքէն խսկ պէտք է զանոնք կատարել ամէն եղանակի մէջ, որովհետև, ամիկա է բաւազոյն միջոցը պատրաստելու ամրակազմ այրեր և կիներ՝ կարող դիմագրաւելու բոլոր անբարեխանութիւններուն ինչ որ շատ անդամներ ընել հարկադրուած է մարդ՝ գործնական կանքի մէջ։

Եթէ մենք մանկութենէն վարժուինք այդ բանին, չի պիտի վախնանք ո՛չ տաքէն, ո՛չ պաղէն, ո՛չ արեէն, ո՛չ չորութիւնէն, ո՛չ անձրէն, ո՛չ ձիւնէն և ո՛չ սուսէն . . . ու ամէն եղանակի մէջ պիտի կատարենք մեր պտոյտները զուարթօքէն։

Պայտար, երբ մանաւանդ բաց օդի տակ կատարուի, բայսառիկ առիթ մը կ'ընծայէ մարզելու դնդերները, ցնցուղները, թռփերը և սուծանին։ Կը բաւէ միայն մատածել այդ բանին վրայ։

Երբ կամաց քալէք կամ արտղ, երբ յամրացիէք ձեր քայլերը կամ փութացնէք զսնոնք, կայ սկզբունք մը՝ զոր պէտք չէ։ հեռացնէք ձեր տեսութենէն։ այն է կամուաւորել ձեր շնչառութիւնը ձեր սրտին բարախումներուն վրայ։ Բայց եթէ խնամով կանոնաւորէք զայն ձեր քայլափոխերուն վրայ, կրնաք համոզուիլ թէ կատարեալ հաւասարակշռութիւն մը տեղի պիտի ունենայ առանց սրտի յոդնութեան։ Ուրեմն նախայէս պէտք է հսկել շնչառութեան վրայ։

Այս խրատս մի՛ մոռնաք նաև երբ հապճեպով ելլէք կամ իջնէք ստնդուխէն, այսպէսով դուք առաջք առած պիտի ըլլաք լինչառառութեան՝ որ կ'ուժամարտէ։

Ձեր շնչառութեան շարժումները չափաւորեցէ՛ք ձեր քայլերուն հետ և հետեւեցէ՛ք ձեր գնացքին դաշնաւորութեան։

Օդառեցէ՛ք այս պտոյտներէն շնչելու համար խորունկ կերպով։ այսպէսով դուք պիտի վանէք ձեր թռփերուն թոյնը, և պիտի տաք անոնց՝ ալ աւելի ոյժ ու կորով։

ԽՈՐՈՒՆԿ ԿԵՐՊՈՎԸ ՇՆՉԵԼ՝ կը նշանակէ յամրաբար, երկարուն և ուռուդերով ներս առնել կարելի եղած օդը (կողային վանդակը կը բարձրանայ), վայրկեան մը բանտարկել այս օդը և յետոց զայն արտաքսել կրկին ռունդերով։ Մակայն երբ քայլերդ փութացացած ես, մանաւանդ երբ կը վազես, ներշնչումը կը կատարուի նոյն կերպով, բայց արտաշնչումը կրնայ կատարուիլ բերնով։

Սրդանդի շրջափակին ալ ոյժ և ճինութիւնն որուն մասին խօսած ենք արդէն։

Պէտք է գիտնանք մեզի ծառայեցնել մեր ձեռքին տակ զըտնուող օդը։ Մարդ շուտով կը վարժուի լաւ շնչելու, խնդիրը մարդանքներ կատարելու վրայ է։

**ՎԱՐԺՔ.** — Առանց այս սրօրթին մէջ քաջավարժ ըլլալու, առանց նոյնիսկ զայն կիրարկելու, ամէն մարդ կրնայ, ո և է մէկվայրկեանին, կոչուիլ կարծ կամ երկար ժամանակամիջոցի մը համար գործածելու իր սրունքները, ըլլայ՝ վտանգէ մը սպրդելու, ըլլայ՝ մէկու մը օդնութեան փութալու, և կամ պարզապէս՝ շոգեկառքը չը փախսնելու համար։ Մարդ կրնայ հարկադրուիլ վազելու՝ բեռով մը և կամ բաւական ստուար ծրարով մը։

Ընդունուած բանաձեկ մը հետեւելով՝ սրունքներու վրայ խօսեցայ։ Ստուգիւ պէտք ունինք անոնց վազելու համար։ բայց նոյն նպատակին համար պէտք ունինք մանաւանդ թռփերու։ Սրդ, որոնք են այն անձերը՝ որ կրնան, տրուած միջոց մը կտրել, նուազագոյն ժամանակի մէջ, առանց չափաղանց շնչառապառ ըլլալու։

Թռով քիչ են անոնք, և սակայն այս պարագան կրնայ ունենալ իր օգտակարութիւնը։

Անոնք որ մարդուած թռփեր ունին, ուրիշներէն նուազ արագ կը յոդնին կամ շնչառապառ կ'ըլլան։

Վազելը, երբ աստիճանաբար և խելայիօրէն կիրարկուի, միջոց մըն է ընդլայնելու լանջքը, պատրաստելու ամուր փուք մը, և պահպանելու թռքային հիւսուածներուն առածգականութիւնը։

Խաղերն ու սրօրթները թռով անհամար են, ևս անոնցմէ քանի

մը հատը միայն մէջ պիտի բերեմ։ Մէնամարտը՝ որ այնքան լաւ կը գարդացնէ մարմնին բոլոր մասերը, ամուր թռչեր կը պահանջէ։ Նովամարտը՝ նոյնպէս, հալթէրները, լողալը, փութպոլը, սուշ սերտամարտը, հեծելութիւնը, թիալարութիւնը և լուն։

Սրդէն մեր կատարած բոլոր շարժումները, իրենց ցողացումը ունին չնշառութեան վրայ։

Երդիջների՝ որոնք սախուած են շատ մը երկվայրկեաններ բանել իրենց չունչը, իրենց արուեստը կ'ակսին նախ չնչել սորվելով՝ ուսովհետեւ ասով միայն կրնան կենդանութիւն տալ իրենց խաղերուն։

### Մէթոծ Մը եթի կը ՀԱՃԻՔ

Կ'սպաէք որ մէթոս մը, եղանակ մը տամ ձեզ։ Ո՛չ, ես չի պիտի տամ ուե է մէթոս՝ բառին ճիշտ աւումով։ Խնչո՞ւ։

Որովհետեւ բազմաթիւ գիրքեր ու գրուածներ կամ չնշառութեան վրայ։ Այս գիրքերէն շատերը՝ որոնց հեղինակները ձեռնհաս անձեր են, լաւ են, լաւ է նաև իրենց ցայց տուած մէթոսներուն մեծամասնութիւնը։

Ճիշտ է որ կարող եմ մատնանշել ձեզ եղանակ մը, մէթոս մը և խնդրել ձեղմէ որ հետեւիք անոր, բայց ես համոզուած եմ թէ մէկ կողմ պիտի ձգէիք զայն։ Խնչո՞ւ։ որովհետեւ մէթոս մը խիստ ճշգրիտ և պաղ բան է։

Մէթոս մը բնդհանրապէս կը բաղկանայ շարք մը վարժութիւններէ կամ շարժումներէ՝ որոնք իրարու կը շդթայուին և իրարու կը յաջորդեն արուած կարգով մը, կ'ընդունիմ որ անոնք ուսոււմնասիրուած են մանրակրկիտ կերպով, կազմակերպուած են աստիճանաւորումով և չափաւորուած են խոնճմտօրէն։ Անոնք հաշուուած, չափուած, կշռուած ըլլալով, տուած են գիրականց արդիւնքներ, այնքան ֆիզիքական (ներքին և արտաքին) տեսակէտով՝ որքան կոռովի, կամքի տեսակէտով։ Այս բարեմասնութիւնները կը զարդառնան այն անձերու մօտ՝ որ յանձն կ'առնեն պէտք եղած ձանձրոյթը և կամ ունին ժամանակ և միջոց յանձնարարուած վարժութիւնները ամբողջովին գործադրելու։

Այս ամէնը, սակայն, չ'արգիլեր որ շատերը՝ երկայն, միօրինակ, տաղտկալի և սուզ գանեն մէթոսի մը մէջ յարատեելու գործը։ Անոնք կը հաստատեն թէ այդ բանը կը պահանջէ շատ ժամանակ, ուշադրութեան չափազանց լարում և այնպիսի ջանազրութիւն մը՝ զոր ոչ կարելի և ոչ ալ հեշտ պիտի ըլլար տրամադրել ամբողջ օրուան մը ծայրացեղ աշխատութենէն վերջ։

### ՈՒՐԵՄՆ, ԽՕՍՔՍ ՈՐՈՌԻ Է

Ամէն անոնց՝ որ չեն զգար վերոյիշեալ անսպատեհաւթիւնները։ ամէն անոնց որ կը հետեւին մէթոսի մը և գոն են անկից, ու անոր չնորհիւ աւելի առողջ, աւելի հանգիտ կը գանեն ինքզինքնին, բառ մը միայն ունիմ ըսելիք «Ծարունակեցէ՛ք»։ Բայց լուգանրապէս ասոնք պէտք չունին իմ խորհուրդիս։

Հետեւաբար միւսներուն է որ կ'ուղղեմ խօսքս։ Ամէն անոնց որ յօժարակամ սկսած են ու է մէթոս մը, բայց պատճառով մը չեն կրցած յարատեել անոր մէջ։ Ամէն անոնց՝ որ մէթոս մը կը վիտակեն ու կը վարանին՝ աւտոնց կտրենալ որոշում մը տալու ո՛չ մրայն և ո՛չ միւսին։ Խօսքս կ'ուղղեմ ամէն անոնց՝ որոնք չնչառութեան համար մէթոսի մը կամ մարզանքի մը գոյութենէն իսկ լուր չունին, ամէն անոնց՝ որ ամբողջ օր մը կը նուիրուին մտաւորական կամ ձեռաւկան մի քիչ պատաղիչ աշխատաւթեան։ ևս գործ ունիմ անոնց հետ որ, ինչպէս ակիզմներն ալ ըսի, երբէք ժամանակ չունին, և կամ որոնց պարապոյ ժամերը շատ քիչ են։ Այրե՛ր, կինե՛ր, օրիորդնե՛ր, տղաքննե՛ր, որ հոգ կը տանիք ձեր առողջութեան, որ եռանդով կը փափաքիք պահպանել զայն և կ'ուղէք պաշտպանել ձեր անձը բուխալիսն սոսկալի և զրեթէ անդուժելի վարակումներուն դէմ, ձեղի՛ է խօսքս։

### ՈՒՐԵՄՆ, ԻՆՉ ՏԱԼՈՒ ԵՄ ԶԵԶԻ

Սրդ, բուն բառովը խօսելով, չի պիտի տամ ձեղի ո և է մէթոս, այլ պիտի ցուցնեմ քանի մը միջացներ՝ որ վեր չեն ձեր կարողութենէն և անոնց պիտի կցիմ քանի մը խրամներ։ Իւրաքանչիւր անհատ՝ իր փափաքներուն, ժամանակին, պարապոյ ժամերուն, գիրքին։ զբաղումներուն, խառնուածքին համեմատ պիտի ընտրէ իրեն յարմարող ծանօթութիւններն ու մարզանքները, ապահովելու համար իրեն լաւ չնչառութիւն մը, զարդացնելու համար իր չնչառական գործարանները, ըլլալու համար քաջառողջ։

Քանի որ ներկայիս գէջ կը չնչեն մարդիկ, և չեն կատարեր մարդանքներ, քանի որ չեն նշմարեն նոյն իսկ իրաց այս վիճակը, և եթէ նշմարեն իսկ ալ, կամ շատ ուշ է և կամ առջենին կ'ելլեն այնպիսի գժուարութիւններ՝ որոնք աւելի ևս մնացած կ'ըլլամն գործարաբելի անփութութիւննով մը։

Քանի որ այս այսպէս է, կ'ըսեմ, բաւականանք իր բայց լաւ

կատարելով տալիք մարզանքներս : Քիչը՝ «բնաւ»էն հազար անգամ՝ վերէ : «Բնաւ»ը ոչինչէ և կ'առաջնորդէ մահուան : Քիչը՝ «բնաւ»էն թէ՛ աւելի է, թէ՛ լուագոյն և կեանքը կ'երկարէ : Ան ոչ միայն կ'երկարէ կեանքը, այլ աւելի հաճելի, աւելի զուարթ, աւելի հանգիստ կ'ընծայէ զայն :

Ահաւասիկ ուրիշ պատճառ մ'ալ լրջօրէն նկատի առնելու մինչառութիւնը :

Մարդս որքան աւելի ներդաշնակութիւն գտնէ ֆիզիքապէս, մտաւորապէս և բարյապէս, այնքան աւելի կը մաքրուին իր գաղափարները, կը յստականան իր խորհուրդները և ինք կարող կ'ըլլայ հակակռնելու իր գործերը :

### ՈՒՐ ԵՒ ԵՐԲ ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆՆԻՍ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՆՔ


#### ՄԵՐ ՇՆՋԱՌՈՒԹԵԱՆ

Կարելի է հետեւալ երկու բառերով պատասխանել այս հարցումներուն . ամեն տեղ և ամեն ժամանակ : Ասով պէտք է հասկընալ թէ լաւ շունչ առնելու մտածումը տիրելու է մեր մէջ կարելի եղածին չափ յաճախ . ան տեսական ըլլալու է մանաւանդ սկիզբանը : Վերջը, երբ բաւական ատեն անցած է, երբ վարժուած ենք սովորաբար պէտք եղածին պէս չնչելու, մննք պիտի ընչնք այդ բանը, այսինքն, լաւ պիտի չնչենք առանց ձիգի . մեքենաբար, ձիշտ ինչպէս մեքենաբար դէշ կը չնչենք հիմայ :

Ապահովաբար, երբ մեր հոգւոյն և մարմին բոլոր ոյժերովը յանձնուած ենք աշխատութեան մը՝ որ կը պահանջէ մեր բովանդակուշադրութիւնը, չենք կրնար միաժամանակ խորհիլ մեր չնչառութեան վրայ : Ուստի, երբ կ'ուտենք, զգուշանանք ընթերցումներէ և շատախսութենէ, և մեր ուշադրութիւնը նուիրենք մնունդները և ծամելու և մարսելու գործին . այս վայրկեանին անզատեն են չնչառական մարզանքները և վախ ալ կայ որ խանգարեն անոնք մարսողութիւնը :

Ամէն բան իր ժամանակին : Բայց ամեն տեղ, և ամեն ժամանակ ըսելով, կուզեմ հասկցնել թէ շատ անդամներ և զրեթէ ամէն տեղ՝ մննք կրնանք խորհիլ չնչառական պաշտօններու վրայ և կիրարկել զանոնք օգտակարապէս :

Երբ տունչն դուրս ելլենք ըլլայ պտաւելու համար, ըլլայ երթալու համար գործարան, վաճառաստուն, գրասենեակ, կայտան, այսինքն, երբ փողոցն ենք, խորհինք մեր թոքերուն վրայ, բանանք



Ա. Ա. Յ Ե Խ Ն Ա Յ Ո Ւ Յ Ե Խ Ե Խ Ե Խ Ե Խ Ե Խ Ե  
Գիտելի և կողային վանդակին փառաւոր զարգացումը

ուսունգերնիս, խորապէս ներշնչենք հոն խուժող օղը, ուռեցնենք մեր կուծքը, իրանիս գէպի առաջ, զլուխնիս ուղիղ, ու այսպէս օդը մեր մէջ վայրկեան մը բանտարկելէ վերջ, զօրեղ, խոր և երկար արտաշնչումով մը արտաքսենք արտկանած օղը, յետոյ վերսկսինք:

Առառ և երեկոյ մեր անկողնին մէջ, կռնակի վրայ պատշաճօրէն տարածուած, քանի մը վայրկեանի համար միայն կիրարկենք չնչառութեան երկու եղանակները (կողային և ստոծանիական)

Սեղան նառելէ, այսինքն մեր մէջ անունդ ներմուծելէ անմիջապէս առաջ, նստած կամ սոքի վրայ, կարելի եղածին չափ յամբ ու խորունկ կերպով կատարենք քանի մը ներշնչում և արտաշնչումներ :

Կայարանը՝ տոմսավաճառին զոյ տպակեդուռին առջև սպասած ատենինիս կատարենք քանի մը չնչառական մարդանքներ, յաջորդաբար շարժման մէջ դնենք մեր որովայնին և կողերուն դընդերը :

Երբ անգամ մը ուզենք կատարել որոշ մարզանքներ, չի պիտի պակսի մեզ ո՛չ ժամանակ և ո՛չ առիթ, ամէնէն զբաղեալ համարուածներն իսկ կրնան զանել զանոնք. բաւական է որ մարդ համոզուած ըլլայ խորունկ չնչառութեան մը կարեւութեան :

## ԵՐԲ ԼԱԻ ՇՆՁԵԼ ԳԻՏԵՆՔ ՄԵՆՔ

Մենք չնչէլ գիտենք այն ատեն երբ ընդգրկած ենք մեր թուքերուն բոլոր բջիջները օդով (թթուածինով) լեցնելու սովորութիւնը :

Լաւ չնչառութիւնը խիստ նպաստաւոր ազգեցութիւն մը ունի մարսողութեան վրայ. կանոնաւոր և շարունակական չնչառութեամբ ներմուծուած թթուածինը կր սատարէ մնունդի իւրացման, որով առնուած մնունդը ալ աւելի օգտակար կ'ըլլայ, եթէ լաւ չնչէինք, պէտք չի պիտի ունենացինք շատ ուտելու. աւելի՝ օդով պիտի մնանքինք :

Մեր ամէնուն ընդունած բանաձեւը պէտք էր ըլլար, «ԹՈՔԵՐՈՒԻ ՄԵԶ ՇԱԾ. ՄՏԱՄՊԲՍԻ ՄԵԶ ՔԻԶ» : Ներկայիս ասոր հակառակն է որ կը տեսնենք, ու կը գործադրենք սա բանաձեւ «ստամբսին մէջ շատ, բոներուն մէջ ոչ իսկ բաւականաշատ» . ինչ որ ծնունդ կուտայ անհամար խանգարումներու :

### ԱԻԵԼԻ ԵՐԿԱՐ ԿԵԱՆՔ ՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Կարեսոր է հակակշռի ենթարկել, դնելու ու կանոնաւորել չնշառութիւնը, և աւ մարգուած թոքերը կը պահանջեն կատարեալ օղաւորում մը, ինչ որ կարելի է տալ յայն չնշառութիւններով:

Ընդլայնել և դորացնել մեր կուրծքը, ողողել զայն առատ օդով, այս պէտք էր ըլլար մեր ամէնչն սովորական մտահոգութիւններէն մին: Իրականին մէջ ո՞վ կը խորհի այս բանին վրայ: Օդը որքսն մաքուր ըլլայ, այնքան աւելի չնշելի է և օգտակար մեր կազմութեան: Ասի բացայայտ ձշմարտութիւն մըն է: Գրեթէ հեղնական պիտի ըլլար խօսիլ մաքուր օդին կարեսութեան վրայ:

Այն օդը՝ զոր հարկադրուած ենք չնշել սրճարաններու, թատրոններու, գրասենեակներու, վաճառատուններու, լնթերցատուններու և ուրիշ հանրային վայրերու մէջ՝ լճացեալ է և վատառողջ, քանի որ քիչ կը նորոգուի: միզրովները կը վիստան հնա:

Անխուսափելին կարելի եղածին չափ գարմանած ըլլալու համար, պէտք է հոգ տանինք յարմար օդաւորումով մը և հովանարութեամբ փոխելու մեր բնակած տուններուն, մանաւանդ ննջասենեակներուն օդը: Աւելորդ է ըսել որ պէտք է անկից հեռացնել անասունները, աղասու ջուրերը, առւնկերն ու ծաղիկները: Մանաւանդ հեռացնենք վարագոյրերը մեր անկողիններուն վրայէն:

Անհրաժեշտ է որ օդն ու արել դիւրին ու յորդառատ կերպով մտնեն մեր սենեակները:

Սամառ թէ ձմեռ՝ լաւ պիտի ընէինք բոլորովին չը զոցելով պատուհանը՝ որպէս զի օդը կարենայ փոխուիր: Սաով պիտի շահէին մեր թոքերը և մեր ամբողջ կաղմութիւնը պիտի օդառէր:

\* Պէտք է զիանանք ծառայեցնել մեզի՝ մեր ձեռքին տակ զըտնուալ օդը և չնշել խորունկ կերպով:


ԽՈՐ ՇԵԶԱՌԱՌԻԹԻՒՆԸ՝ այն է որ բոլորովին կ'ընդլայնէ թոքերը, այս ընդլայնումին և ներմուծուած առատ թթուածինին չնորշիւ, արիւնը բոլորովին կը մաքուի: Թթուածինը կը խորհէ հիւանդութիւնը իր սազմին մէջ:

Անոնք որ կը վարժուին խորունկ կերպով չնշելու, ուրախութեամբ պիտի տեսնեն որ իրենց ջղանութիւնը խիստ կարեսոր չտփով մը նուազած է և թէ իրենք աւելի զուարթ են արամազրութիւնով, Փորձեցէք, ձեր ձեռքին տակ են այս բարիքները:

\* Քիթէ՛ հոտառութեան կեղրոնք, կը սատարէ չնշառութեան և

Ճայնի: Այն փոշինոտ մասնիկները որոնք կը թռչալին օդին մէջ և որ չառ բունակաբար կը ներշնչուին մեր կողմէ, վար կը դրսւին ռնդային խոռոշին մէջ, որով արգիլուած կ'ըլլայ անոնց մուաքը մեր ցնցուզներոշմն և թոքերուն մէջ, չետևաբար, քիթը պէտք ունի յաճախակի մաքրուելու: Հոս՝ գրավակիթ աշկինակը տնի իր օգտակարութիւնը, զիտնանք գործածել զայն:

Թարմ ու գաղջ ջրով կատարուած քիթի լոգանքները խիստ յանձնաբարելի են: Քիթի արիւնումը կանխելու համար լաւ կ'ընենք եթէ՝ լուացքի ջրին մէջ կանխապէս աւելցնենք քիչ մը աղ:



Այս նպատակաւ պատրաստուած են խիստ գործնական ապակեայ գործիքներ: Զուրը գործիքին մէջ կը ներմուծուի Ա・ փողէն ու կը լիցուի մինչեւ Ա և Բ. խողովակներուն վրայ նշանակուած Խ և Կէտերը

Մատով կը զոցեն Ա・ փողին բերանը: Բ・ փողին ծայրը կը մտցնեն ռունգերէն մէկուն մէջ և կը վերցնեն Ա・ փողին բերանը դրուած մարը: Զուրը կ'սկսի հոսիլ: Պէտք է զայն յաջորդաբար անցնել մէկ ռուզնէ միւսը:

Այս լողանքները ամէն օր կատարուելու չեն: բայց երբեմն կրկնուելով լուազոյն արգիլոնքներ կուտան: Սակայն ինչ որ մարդ կրկնայ և պարտաւոր է կրկնել յաճախու, ջուրի տեղ օդով կատարուած քիթի լոգանքներն են:

Անաւասիկ թէ ինչպէս կ'ընեն: Մատով կը զոցեն ռունգերէն մին, այնպէս որ օդը չի կարենայ բանիլ անկից, ու կ'սկսին չնշել ուժգին: Ներշնչումն ու արտաշնչումը այն ատեն բաց մնացած միւս ռունգով կը կատարուին: Այս վարժութիւնը շատ անդամներ իրարու-

վրայ կը կրկնուի միենոյն ռունգով . յետոյ կ'անցին միւս ռունգին և անով ալ նոյն բաները կը կրկնեն :

Ուրիշ վարժութիւն մը կը կայանայ գոցելու մէջ օրինակի համար ձախ ռունգով : Ներչնչումը բնականաբար տեղի պիտի ռւնենայ աջ ռունգով : Օդը բանաբարկել թոքերու մէջ և այս միջոցին մատով գոցել աջ ռունգը , վերցնել ձախ ռունգը գոցալ մատը և արտաշնչումը կատարել այս կողմով . յետոյ կատարել հակառակ գործողութիւնը :

Այս պզտիկ վարժութիւնները կրնան կատարուիլ առառու և երեկոյ , Փիչ ժամանակ կ'առնեն և բոլորովին կը մաքրեն այն «փոշիի զաոցը» որով օժառուած ենք :

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՑՈՂՈՒԹԻՒՆՆ . Շնչառութեան բոլոր վարժութիւնները աւելի լաւ կը կատարուին բաց օդի մէջ , մասնաւորապէս առառու և երեկոյ , լայնօրէն բացուած պատուհանի մը առջեւ , պայմանաւ սակայն որ դուրսի օդը շատ պաղ չ'ըլլայ , Ներչնչումի պահուն լաւ ռւուեցնել ռունգերու :

Կարելի է դիւրացնել կրծային կամ կողային շնչառութիւնը , ձեռքերը ազդրերուն վրայ դնելով և մասներով թեթևօրէն ճնշելով փորին պատուաբը , ինչ որ չափալանց կը դժուարացնէ ստուծանիական շնչառութիւնը և անոր փոխարէն կը դիւրացնէ կողային վանդակին ռւուելու և կծկելու շարժումները :

ԱՅԻ ԽՈՐՀՈՒԹԻՒՆ ՄՌ՝ որ մասը կը կազմէ այն ընդհանուր դիտողութիւններուն՝ զորս պարզեցի՝ մօանալէ առաջ հոս յիշատակուած մարզանքներուն , հետեւեալն է . առառ երեկոյ , ձեր կուրծքին և թեւերուն վրայ պարացուցեք թարմ ջրով թրջուած սպունգ մը և յետոյ ուժով սրբուեցիք չոր լավով մը : Սաի գերազանց միջոցն է կուրծքը զօրացնելու : Եթէ պաղէն կը խրաչիք , այս պզտիկ մաքրութեան սկսեցէք յարմար եղանակի մը մէջ : Եթէ ամէն օր ընէք այս բանը , շուտով պիտի վարժուիք անոր և պիտի կատարէք զայն նոյն իսկ ամէնէն սաստիկ ձմեռ օրերուն , երբ սենեալիդ տաքած անգամ չէ :

### ՅԱՆՉԱՐԱԲԵԼԻ ՔԱՆԻ ՄՐ ՄԱՐԶԱՆՔՆԵՐ

ԿԵՍՆՔԻ .— Մարզանքներու բաժնին մասնելէ առաջ պէտք էքաջ ըմբանած ըլլանք սա ճշմարտութիւնը թէ՝ մարդ կրնայ շատ մը օրեր (մինչեւ 40 օր) մնալ առանց ռւուելու , բայց , քանի մը վայրկեան իսկ չի կրնար մնալ , առանց ճնշելու :

Արդ , մենք կը շնչենք շատ շուտ , շատ արագ . խիստ մակերեսային են մեր ներշնչումներն ու արտաշնչումները , երբ ընդհակառակը պարտաւոր էինք կատարել՝ երկայն , յամբ և խոր շնչտռութիւններ :

Շնչելը ապրիլ է . չկայ կեանք առանց շնչառութեան . մեր ծընած պահուն կատարուած առաջին շնչառութենէն սկսեալ մինչև մահուան վերջին շունչը՝ կեանքերնիւ՝ շնչառութեան երկար ու անդհատ յաջորդութիւն մըն է , կրնայ ըստուիլ որ կեանքը՝ շնչառութիւններու շարք մըն է միայն :

ԱՅՆ ՀԱԿԱԿԵՇԻՌԻ՝ զոր մենք կիրարկել գիտնալու ենք մեր շնչառութեան վրայ , մեծապէս կը ծառայէ աւելցնելու մեր շնչելու կարողութիւնը , երկարելու մեր կեանքը , և զօրացնելու մեր կենսառութիւնն ու դիմազրելու կարողութիւնը :

Պատճառ ունինք կարծելու թէ՝ նախնական վայրենի մարդը՝ որ իր ապրելու եղանակավիր մնամէ շատ աւելի շվման մէջ էր բնութեան հետ , սովորաբար լաւ կը շնչէր : Անասունները ուշադրութեամբ դիտելով՝ կ'ստուգենք որ անոնք ալ մնամէ՝ քաղաքակրթեալ մարդիկներէն՝ շատ աւելի լաւ կը շնչեն : Բազաքակրթութեան է որ կը պարախնք մեր յուրի և անկատար շնչառութիւնը : Բոլորովին սիսալ , հակառողջական , հակարնական են մեր հագուելու , պատելու և նստելու եղանակները :

Զահանք ուրեմն ընդդիմանալ այս հակում և ունակութիւններուն՝ որ կը փութացնեն մեր քայլերը դէպի գերեզման : Ուզզենք մեր գիրքերը , շտկենք զանոնք , որպէս զի փոխանակ խանդարելու շնչառութեան գործը , ալ աւելի դիւրացնենք զայն : Եթէ այս ամէնուն վրայ Փիչ մը աւելի խորհեն մարդիկ քիչ պիտի տեսնուէին նեղ կուրծքեր , ներս քաշուած կուծքեր . թիւպէրքիւրզէն վարակուածներ :

Ճնդիկները կրնան այս կէտին վրայ դաս տալ մնպի : Շնչառութիւնը խիստ կարեւոր գիտութիւն մը գարձած է անոնց մէջ :

Եօկի կոչուած հնդիկ ճգնաւորներէն ումանք՝ այսօր հասած են կատարեալ սրբութեան և մեծ իմաստութեան գործադրելավ Եօկայի սկզբունքները (մտաւորական աղօթքներ , հոգեզմայլանք , անձնահարութիւն ) :

Եօկիները շատոնց հասկցած են շնչառական կազմին կատարած գերը և հիմայ գերազանց կարեւորութիւն մը կուտան այն բանին զոր կը կոչեն «շնչառութեան գիտութիւն» : Երենց մարզանքները

խիստ այլազան են: Մենք անոնցմէ քանի մը հատը միայն պիտի լիւնք:

Հստ անոնց՝ չնչառութիւնը չորս տեսակ է :<sup>(\*)</sup>

1.— Բարձր կամ ուսուկրային չնչառութիւն՝ ուր կողերը կը վերնան, ուսուկրն ու ուսերը կը բարձրանան, սառծանին ալ վեր կը հանուի: Ճեռքերով ճնշելով փորին վրայ: 0դը փոքր քանակութեամբ միայն կը մանէ թոքլուն մէջ: Հետևանք: մեծագոյն ճիգ, նուազագոյն օգտակար արդիւնք:

2.— Միջին չնչառութիւն՝ որուն մենք կողային կամ կրծային անունը տուինք:

3.— Ցած չնչառութիւն՝ զոր կոչեցինք արգանդային կամ ըստոծանիական չնչառութիւն:

4.— Եօկիին կատարեալ չնչառութիւնը՝ որ շարժման մէջ կը դնէ չնչառական ամբողջ կազմը և իր մէջ կ'ամփոփէ չնչելու միւս երեք եղանակները միանգամայն:

Մենք չնչելու այս չորրորդ եղանակին մանրամասնութիւններուն չենք մաներ, այլ ընթերցողը կը զրկենք յիշեալ գրքին՝ որուն հեղինակին խստովանութիւնովն իսկ, չնչառութեան այս կատարեալ մէթուրը կը պահանջէ՝ երկար աշխատութիւն, ժամանակ և համբերութիւն:

Մենք պիտի ամփոփենք սակայն զայն՝ ըսելով որ, անիկտ բազարութիւնն է՝ ցած, միջին և բարձր չնչառութիւններուն՝ որոնք այս կարգաւ իրարու կը յաջորդեն միօրինակ և շարունակական կերպով:

### ՄԱՐԶԱՆՔ՝ ԹՈՔԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1.— Ներչնչենք մեր թոքերուն ամրողչութեամբը (ռտքի վրայ),  
2.— Քանի մը բոսէ բանտարկենք օդը մեր կուրծքին մէջ,

3.— Միացնենք մեր շրթները որպէս թէ սուլել ուզեմնք:

Երթներու այս բացուածքէն արտաքսենք քիչ մը օդ: (ուժգնորէն արձակենք այս օդը), կրկին բռնենք օդը, և առաջուան պէս քիչ մը օդ ևս արտաքսելէ վերջ՝ կրկին զսպենք օդը, այսպէս շարունակենք, մինչև որ ներշնչուած օդը բոլորովին արտաքսուի:

Լաւ յիշենք թէ՝ մէկ անգամէն՝ քիչ մը օդ միայն պիտի վանք, բայց այդ բանը պիտի ընենք մեծ ուժգնութիւնով:

Այս վարժութիւնը պիտի հանգստացնէ մեզ:

(\*) Այս նօրագութիւնները բաղւած են Boisson de la Rivièreի «Les forces cachées de la respiration,, ամուն գրքէն (Paris Riehonnier de Cie)

### ԶԻՂԵՐՈՒ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

- 1.— Ռտքի ելէ՛ք:
- 2.— Խորունկ կերպով չնչեցէ՛ք և բռնեցէ՛ք ձեր շունչը:
- 3.— Աջ բազուկնիդ տարածեցէ՛ք դէպի առաջ առանց ձըգտելու զայն:
- 4.— Զեռքերնիդ յամրաբար ուսերնիդ տարէ՛ք աստիճանաբար և ուժով ձգաւելով անոր դնդերները, այսպէս որ՝ երբ ուսերուն հասնին՝ ջղային ցնցում մը յասաջ բերելու աստիճան զոյսւած ըլլան ափերը:
- 5.— Դնդերներու ձգաւելմբ պահպանելով, դէպի դուրս դարձցէ՛ք ափերը յեաց ժամանակ մը արագօրէն դարձուցէ՛ք զանոնք:
- 6.— 0դը վանեցէ՛ք բերնով:
- 7.— Վերոցիշեալ մարզանեռով մաքրեցէ՛ք թոքերնիդ:

### ՇՈՒՆՉԸ ԲՈՒՆԵԼ

Պատուական մարզանք մը՝ որ կը զարգացնէ չնչառական պաշտօններու սատարող գնդերները, յաճախակի կրկնուելով՝ կը նպաստէ կուրծքին բնդլայնութիւն: Եօկիները կ'ապահովցնեն թէ՝ այս վարժութիւնը իր ամէնէն բարերար աղդեցութիւնը ունի ոչ միայն շնչչառական կազմին, այլ նաև մարզովական դրժմաններու, ջղային գրութեան, և արեան շրջանին վրայ: Անոնք այս մարզանքը կը յանձնաբարեն պայքարելու համար ստամոքսի, լեարդի, և արեան խանդաբառներուն դէմ:

- 1.— Ռտքի ելէ՛ք:
  - 2.— Կարելի եղածին չափ օդ ներշնչեցէ՛ք:
  - 3.— Առանց չափազանցելու, բանտարկեցէ՛ք օդը ձեր թոքերուն մէջ:
  - 4.— Լայնաբաց բերնով վանեցէ՛ք այս օդը:
  - 5.— Կրիարկեցէ՛ք «թոքերու մաքրութիւնը»:
- Անշուշտ սկիզբները կարելի չի պիտի րլաց երկար ժամանակ պահել օդը թոքերուն մէջ: բայց, քիչ առ քիչ, կրնանք աւելցնել օդի այս բանաբարկութեան տեսողութիւնը:

### ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆԸ ՄՏՐԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- 1.— Ռտքի ելէ՛ք:
- 2.— Ներշնչեցէ՛ք կարելի եղածին չափ և բռնեցէ՛ք ձեր շունչը:
- 3.— Յամրաբար դէպի առաջ ձուցէ՛ք և ափերնուդ մէջ առէ՛ք

գետնի վրայ գտնուող գաւաղան մը : Այս շարժումը կատարեցէ՛ք ուժգնօրէն, հաստատակամութեամբ, ձեր բոլոր ոյժը խտացնելով անոր մէջ :

4.— Զգեցէ՛ք գաւաղանը, կրկն առէք ձեր առաջին դիրքը, և յամրաբար վանեցէ՛ք ձեր կուրծքին մէջ գտնուող շունչը :

5.— Շատ անգամներ կրկնեցէ՛ք այս շարժումները, և վերջացուցէք զանոնք «թոքերու մաքրութիւնով» :

Այս մարզանքը կրնայ կատարուիլ առանց գաւաղանի, այն առեն կը բոնէք երեակացական իր մը և զայն կը սեղմէք ուժգնունքնը են Հնդիկներու մէջ ամէնէն աւելի ընդհանրացած մարզաներէն մի քանիները :

Հիմայ անցնինք ուրիշ մարզանքներու, որոնք չնշառական չըլլալով հանդերձ, նոււազ չի պիտի օժանդակին չնշառական պաշտօններու :

## ԴՆԴԵՐՆԵՐՈՒ ՄԱՐԶԱՆՔ

Մենք կը յորդորենք այս մարզանքները կատարել կարելի եածին չափ մարմնին վերին մասը մերկացնելէ վերջ, մեծ հայերի մը առջեւ, Ասով աւելի ևս ուշադիր պիտի ըլլաք ձեր վարժութիւններուն :

1.— Ոտքի վրայ ուզիդ դիրք, կրունկները միացած, ոտքերուն ծայրերը իրարմէ հեռու, ձեռքերը ազդրերուն,

2.— Ուշադրութիւնը կեդրոնացնել վիզի դնդերներուն վրայ, շարժել և ձգտել զանոնք առանց երերելու՝ ո՛չ զլուխը և ո՛չ ուսերը, որպէս թէ ուզէիր վեր հանել կուրծքին մորթը՝ միայն վիզին դնդերներուն ոյժով :

Սկիզբները պիտի նշմարուի վիզի պղտիկ երերում մը որ քիչ մը վարժութիւնով պիտի անհետանայ :

3.— Գլուխը դարձնել դէպի ձախ: Աչքերն ու ուշադրութիւնը յարել ձախ թեխն վրայ :

Վերցնել և իջեցնել զայն յամրաբար՝ բայց ուժգնօրէն, հոգ տունելով որ մարմնին միւս մասերը չի շարժին:

4.— Գլուխը դարձնել դէպի աջ: Աչքերն ու ուշադրութիւնը յարել աջ բազուկներն վրայ և անոր կատարել տալ ձախին ըրած մարզանքները :

5.— Թևերը կախել մարմնին երկայնքը: Գոցել ափերը, առջեր նայիլ և ուժգնօրէն ձգտել բազուկներու դնդերները առանց մարմններ ծռելու, որպէս թէ ուզէիր բազուկներուդ ուժովը ճզմել վարը գտնուող բան մը: Զգուշանալ դէմքի ծամածութենէ և անոր դնդերները ձգտելէ:

6.— Երկու բազուկները միասին վերցնել կարելի եղածին չափ բարձր և յետոյ ձգել զանոնք որ իյնան: Այս մարզանքը, ինչպէս նաև նախորդները պէտք է կրկնել շատ անգամներ, մինչև որ փոքր յոգնութիւն մը զգալի ըլլայ:

Այս ատեն՝ կեցէ՛ք և անցէ՛ք յաջորդ շարժումներուն:

7.— Թևերնիդ՝ ազդրերու բարձրութեամբ ետենիդ տարէ՛ք, և ափերնիդ իրարու մէջ առնելով՝ կոթնցուցէ՛ք զանոնք երիկամունքներու խոռոչին դէմ: Ուշադրութիւննիդ կեդրոնացուցէ՛ք երկանքներուն վրայ և ձգեցէ՛ք զանոնք ուժգնութեամբ:

8.— Նախորդ գիրքէն մեկնելով, փոխանակ ձեռքերը երիկամունքներուն բարձրութեամբ պահելու, թևը՝ կոնակին ետեէն իջեցնել կարելի եղածին չափ վար, առանց ափերը իրարմէ բաժնելու:

Յետոյ յաջորդաբար վեր հանել և վար իջեցնել թեկերը:

9.— Չեռքերը ազդրերուն վրայ դնելով, արմուկները տանիդ գէպի ետ, որպէս թէ ուզէիր կոնակիդ ետել իրարու միացնել զանոնք՝ լաւ մը բանալով կուրծքը:

10.— Կողմնակի տարածել թեկերը: Օդ ներշնչել ուժով, բանտարկել զայն ձեր ներսը, թևերը առջեւ բերել, ձեռքերը միացնել. յետոյ՝ ձգել որ թեկերը իյնան մարմնին երկայնքը, և միենոյն ժամանակ կատարել արտաշնչումը:

11.— Կուրծքը լեցնել օդով, կողմնակի վերցնել թեկերը, այնպէս որ՝ ձեռքերուն կոնակները իրարու միանան գլխուն վերի: Գոցել ափերը, ուժգնորէն ձգտել զնդերները, յետոյ թեկերը իջեցնել իրենց սովորական դիրքին, երբ օդը կը վանէք բերնով:

12.— Չեռքերը կոնակը տանիդ, խոր չնշառութիւն մը կատարել, մարմննը ձռել դէպի ետ և օդը ուժով վանել դէպի ձեղունը:

ԽՈՐՀՈՂԱԾՈՒԹԻՒՆ. Ժամանակ չկորսնցնելու և ամէն մարզանքէ իր մեծագոյն օգտակարութիւնը ատանալու համար անհրաժեշտ է՝ իրաքանչիւր մարզանքի տաեն՝ առնել կատարուելիք շարժման համապատասխան ուղիղ դիրքը: Յետոյ, պէտք է մտածել մերը ընելիքին վրայ և վանել ուրիշ ամէն մտածում: մէկ բառով՝ հոգւով նուիրուելու է գործին: Ասրկա է լաւագոյն կերպը ժիրօրէն չնչելու.

Այս կէտը չ'ըմբռնած ըլլալնուս համար է որ կիսով կը չնչենք :  
Ուրիշն՝ մեր ուշադրութիւնը յարնք մեր մարզուող մարմնին  
բոլոր շարժումներուն և մասերուն վրայ :

**ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՄԱՐԶԱՆՔ.** — Կռնակի վրայ պառկիլ անկողնի  
մը մէջ և կամ նստիլ աթոփի մը վրայ : Բոլոր գնդերները թուլցնել  
հետեւալ ինքնաթելադրութիւններու օգնութիւնովը . «Ես կը թուլ-  
ցընեմ դնդերներս» . «Ենդերներս կը թուլնան» . «Ես խաղաղ եմ,  
շատ խաղաղ . խիստ խաղաղ» . և աշխատիլ իրագործելու արտայայ-  
տուած միտքը : Այսպէսով ձեռք կը բերուի դնդերներու կատարեալ  
թուլացում մը : Անդամ մը արագօրէն աչքէ անցնել մարմնոյն բոլոր  
մասերը . ապահովուելու համար թէ՝ ձգտեալ դնդեր չէ՞ մնացած :

**Մաքէն վանել:** ամէն մտածում, որպէսզի կարելի ըլլայ բոլոր  
ուշադրութիւնը յարել չնչառութեան վրայ : Այսպէսով ձեռք կը  
բերուի խիստ մնծ հանդարտութիւնն մը, կը զավես ջիղերդ, մտիկ  
կ'ընես ներսդիդ, գրեթէ կը դիդես չնչառութիւնդ, որ այլես հան-  
դարտ է, խորոնկ է, կանոնաւոր է, կազդուրիչ է : Հեշտութեամբ  
կը վայելես հանգիստ վիճակ մը, կ'զգաս ընդհանուր անդորրութիւն  
մը՝ զոր չեն ճանար ամէն անոնք՝ որ չեն կիրարկած այս այնքան  
առողջ՝ որքան հանդարտեցուցիչ մարզանքը : Ասկից զատ՝ ալ աւելի  
տէրն ես քու մարմնիդ :

### ՓՈՒՔԻ ՎԱՐԺՈՒԹԻՒՆ

Ենչառութեան կ ազմած շատ անդամ բաղդաստուած է վուգի մը  
կամ վիզող մեքենայի մը՝ ուր օդը կը մտնէ ու կ'ելլէ :

Ահաւասիկ թէ՝ ինչպէս կ'իրականացնեն վուգի մարզանքը :

1. — Ձեռքերը ետև տանիլ :
2. — Վրզը գէափ առջև բերել :
3. — Ռունգերը ուռեցնել :
4. — Նախ՝ յամրաբար ներշնչել օկը՝ ուռնգերով և յետոյ յամ-  
րաբար վանել զայն նոյն ճամբով :

5. — Ներշնչել միշտ քիմով, բայց աւելի արագ . արտաշնչել  
նոյն արագութեամբ . շատ անդամներ կրկնել այս չնչառութիւնը և  
ամէն անդամուն բազմապատկել արագութիւնը :

6. — Առանց արագութեանը դպչելու՝ այս վարժութիւնը ժա-  
մանակ մը կատարելէ վերջ՝ բերնով կատարել արտաշնչումը :

**ԾԱՆՈՒԹ.** — Բան մը չի պիտի շահէինք եթէ արագութիւնը աւել-  
ցուցած ատենականիս՝ պակսեցնէինք ներշնչումի խորութիւնը, Պէտք է  
միշտ հակել որ օդը՝ ամբողջովին լեցնէ մեր ցնցուղներն ու թոքերը,  
յիտոյ վանել զայն ուժգնութէն : Աւելի ճոխ, աւելի կազդուրիչ  
արիւն մը՝ պիտի ըլլայ մեր վարձատրութիւնը :

Գործածենք մեր վուգերը :

### ՈՒՐԻՇ ՄԱՐԶԱՆՔՆԵՐ

1. — Պատէն քիչ մը հեռու կենալ ու անոր ներկայացնել մեր  
ձախ կողմը, ձախ ոտքը թեթևօրէն յուռացացած :

2. — Ձախ ձեռքը կոթնցնել պատին՝ աղդրերուն բարձրութիւ-  
նովը : Աչն ալ կոթնցնել հան, բայց կարելի եղածին չափ բարձր :

3. — Այսպէս, երկու ձեռքերով կողմնակի պատին կոթնած,  
կ'սկսիս հեռացնել մարմնուդ կարելի եղածին չափ հեռու (աստիճա-  
նաբար աւելցնել այս հեռաւորութիւնը) :

4. — Աջ ձեռքը դէպի ձախ տեղափոխելով՝ դարցնել մարմնիր՝  
Այսպէսով կը կազմուի տեսակ մը կամուրջ :

5. — Այդ վիճակին մէջ՝ կատարել խոր ներշնչումներ և ար-  
տաշնչումներ :

6. կամ՝

1. — Երկու ձեռքերը կոթնցնել առջենի պատին, ոտքերը՝ բա-  
զուկներուն չափ հեռու բանել պատին :

2. — Ծալլել բաղուկները՝ պատը բերնով համբուրմելու աս-  
տիճան :

3. — Խորունկ և ամբողջական չնչառութիւնը շափառորել այն  
երթևեկի շարժումներուն վրայ՝ որ կը կատարուին հեռանալով պա-  
տէն և կրկնի մօտենալով անոր : Երթալով աւելցնել այս շարժու-  
մներուն արագութիւնը :

**ԱՐԳԱՆԴԻ ԴՆԴԵՐՈՒԹԻՒՆ** զարգացման շատ պիտի նպաստէ  
հետեւալ մարզանքը :

1. — Կռնակի վրայ պառկիլ, ներշնչել երկարօրէն՝ ուռեցնելով  
կուրծքն ու փոր : Այս վերջնոյն ուռիւը զգալու համար ձեռքը վրան  
դնել (վորը կ'ելլէ)

2. — Յամրաբար արաւաքնել օդը քիթով, թեթևօրէն կոթնելով  
փորին վրայ (որ վար կ'իջնէ)

3. — Նոյն մարզանքը ոտքի վրայ ալ կատարել :

Վերջապէս խիստ յանձնաբարելի է, առառու և երեկոյ կատարել  
հետեւեալ մարզանքը:

- 1.— Ոտքի ելլել.
- 2.— Յամրաբար կանգնիւ ոտքին ծայրերուն վրայ՝ երբ օդը կը  
մտնէ կուրծքին մէջ:
- 3.— Ռոպէ մը բանտարկել ներշնչուած օդը (այս արգիլումին տես-  
ղութիւնը երթալով աւելցնել) մնալով միշտ ոտքին ծայրերուն վրայ:
- 4.— Վերադառնալ սովորական դիրքին, միենոյն ժամանակ  
կատարել արտաշնչումը:

Նոյն մարզանքը կը կատարուի նաև վերցնելով և իջեցնելով  
թեերը: Այն ատեն կ'ունենանք հետեւեալ շարժումները:

- 1.— Ոտքի ելլել, հանգիստ կայնիլ:
- 2.— Ներշնչում, կայնուածք՝ ոտքերու ծայրը, թեւերը օդին մէջ:
- 3.— Օդի արգելում, կայնուածք՝ ոտքերու ծայրը, թեւերը օ-  
դին մէջ:
- 4.— Արտաշնչում, ոտքերն ու և թեւերը իրենց բնական վի-  
ճակին մէջ. հանգարտ:

Ահաւասիկ ասոնք են այն մարզանքները՝ որոնց մէջէն պիտի  
կատարեն ընտրութիւնդ՝ մտցնելու համար պէտք եղած փոփոխու-  
թիւնը և կատարելու համար զանոնք՝ ամէն օր:

**ՀԵՏԻՈՒԹԻՒՆ.** — Մարզենք մեր շնչառական կազմածը, մենք  
ամէնքս ալ պէտք ունինք անոր: Զմոռնանք մանաւանդ թէ՝ անով  
է որ կը պահպանուի ամեն գործարան, եթբ զործարանի մը զործու-  
նելութիւնը կը բռլնայ, այդ զործարանը կը ծիւրի, կ'ալլասերի.  
իսկ եթբ զործութիւնը դադրի, զործարանը կը մեռնի:

**ԶԻՇՈՒԽՆՔ ՈՐ ՄԵՐՆԻՆ ՄԵՐ ԳՈՐԾԱՐԱՆԵՐԸ:**

## ՎԵՐՋ



ՀՀ Ազգային գրադարան



NL0317112

305

9755